

838

Фаворит

203.7

11-21

Упр-Австралия

1894



10004

2010


34

ԴԱՍԱՏԵՏՐ

ՄԵԿՆՈՒԹԵԱՆ

ԽՈՐՀՐԿՈՅ ԵՒ ԱՐԱՐՈՂՈՒԹԵԱՆՅ

ՍՐԻՈՅ ՊԱՏԱՐԱԳԻՆ



203.7

7-21

ՆՈՐ ՆԱԽԻՋԵՒԱՆ,

ի Տպար. Ա. Զաւիթեան եւ Վ. Բիրլեան.

1894 = ՌՅԽԳ

203.7

7-21
պք.

ԴԱՍԱՏԵՏՐ

ՄԵԿԵՆՈՒԹԵԱՆ

ԽՈՐՀՐԿՈՑ ԵՒ ԱՐԱՐՈՂՈՒԹԵԱՆՑ

ՍՐԲՈՑ ՊԱՏԱՐԱԳԻՆ



980

ՆՈՐ ՆԱԽԻՉԵԻԱՆ,

ի Տպարանի Ա. Զառիկեան եւ Վ. Բիրչեան.

1894 = ՌՅԽԳ

30948-41

Հրամանա. Սրբազնագոյն Կարողիկոսի ամենայն
Հայոց S. S. ՄԿԻՏՁԻ:



5237 14101-58
38

ՀՐԱՄԱՆԱՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ.

ի Թէոզոսիա, ի 22 հոյեմբերի 1862.

ԾԱՆՈՒՅՈՒՄՆ



յս դասատետրը քա-
ղուած մի է այն ըն-
դարձակ աշխատա-
սիրութեան որ կ'աւտրաս-
տուի ի վերայ Կարգաւորու-
թեան հասարակաց աղօթից
Հայաստանեայցս եկեղեցոյ: Եւ
այն քահանայից եւ ընդհանրապէս
աստուածաբանական գիտութեան հե-
տեւողաց հարկուոր է, սա այն կեր-
պով գրուած է որ ամենայն բարեպաշտ հաւա-
տացելոց պիտանի եւ օգտակար լինի, ուստի
եւ ազգային միջակ ու բարձրագոյն ուսումնա-
բանաց անշուշտ կարելոր:

Մեր ազգին եկեղեցական մատենագրութեանը
հմուտ եղողներուն յայտնի է որ երեք գլխա-
ւոր հեղինակ եւ առաջնորդ ունիմք հին ատե-
նէն Մեկնութեան խորհրդոյ սուրբ Պատարագին,

այսինքն Մեծն Խոսրով՝ սուրբ Նարեկացւոյն հայ-
րը, երանելին Ներսէս Լաւրոնացի, եւ Յովհան-
նէս Արճիշեցի սրբակրօն վարդապետը: Տարա-
կոյս չկայ որ սուրբ Պատարագի խորհրդոյն ըստ
արժանւոյն խորհրդագգած լինեցանկացողը կա-
րող է նոցա, մանաւանդ Լամբրոնացւոյն՝ գը-
րուածքը կարգալ: Բայց այս մեր փոքրիկ դասա-
տետրակն եւս՝ իբրեւ անոնց մէկ քաղճածքը՝
իւր պիտանութիւնն ունենալով, յուսամք թէ սի-
րով կընդունուի յամենայն բարեպաշտից եւ ի
վարժապետաց կրօնական գիտելեաց ազգիս:

Գ. Վ. Ա.



ԴԱՍԱՏԵՏԻ

Մ Ե Կ Ն Ո Ւ Թ Ե Ա Ն

Խ Ո Ր Հ Ր Գ Ո Յ Ե Ի Ա Ր Ա Ր Ո Ղ Ո Ւ Թ Ե Ա Ն Յ

Ս Ր Բ Ո Յ Պ Ա Տ Ա Ր Ա Գ Ի Ն.

ՆԱԽԱԳԻՏԵԼԻՔ.

Հ. Ի՞նչ է պատարագը.

Պ. Պատարագն է անարիւն զոհ մարմնոյ
եւ արեանն Քրիստոսի Տեառն մերոյ, զոր
ինքն Քրիստոս եւ եկեղեցին Քրիստոսի կը-
մատուցանեն Աստուծոյ իձեռն քահանայից
ընդ տեսակօք Հացի եւ գինւոյ՝ իյիշտտակ
պատարագի սրբոյ Խաչին:

Հ. Ընդէր զոհ կատուի պատարագը.

Պ. Վասն զի Հին ատենի օրսաքին զոհե-
րուն պէտ կմատուցուի Աստուծոյ, փոխարկ-
մամբ Հացին եւ գինւոյ իմարմին եւ յարիւն
Քրիստոսի:

Հ. Ո՞վ է մատուցող սուրբ պատարագին.

Պ. Միայն քահանայական կարգն ունողք, որք եւ իրենց պատարագ մատուցած օրը ժառանգար կասուին, այսինքն այն օրուան ժամ երգութիւնը կատարող ու պատարագը մատուցող:

Հ. Ընդէր կասուի թէ Քրիստոս եւ եկեղեցին Քրիստոսի կմատուցանեն պատարագը Աստուծոյ.

Պ. Վասն զի պատարագի խորհրդոյն բուն մատուցողը ինքն իսկ Քրիստոս է՝ քահանայապետն ճշմարիտ. բայց եւ ամենայն հաւատացեալք, — որոց գլուխք եւ պաշտօնեայք են եպիսկոպոսներն ու քահանաները, — կրմատուցանեն այս գերագոյն զոհը՝ ըստ հրամանի Փրկչին որ ասաց առաքելոց. «Չայս արարէք առ իմոյ յիշատակի». — Այսպէս ըրէք իմ յիշատակիս համար:

Հ. Ժամարար քահանային սուրբ պատարագը մատուցանելու համար ըրած պարաստութիւնները որոնք են.

Պ. Օրերով առաջ եկեղեցւոյ գաւիթը կամ ժամատան մէջ ննջել, վերջին իրիկունը ութը կանոն կամ գոնէ մէկ կանոն սաղմոս քարել, եւ պատարագ մատուցանելու օրը ուրիշ քահանայի մը առջեւ իւր մեղքերը խոստովանիլ:

Հ. Ե՞րբ հաստատեց Քրիստոս պատարագի խորհուրդը.

Պ. Իւր չարչարանաց նախընթաց օրը, յորում հացն ու բաժակը առաւ ու ասաց. «Այս է մարմին իմ որ վասն ձեր եւ բազմաց բաշխի:— Այս է արիւն իմ որ յաղագս ձեր եւ բազմաց հեղանի:— Չայս արարէք առ իմոյ յիշատակի». այսինքն. Այս իմ մարմինս է որ ձեզի եւ ուրիշ շատերուն համար կբաժնուի:— Այս իմ արիւնս է որ ձեզի ու շատերուն համար կթափուի:— Այս բանս ըրէք իբրեւ ինձի յիշատակ:

Հ. Ի՞նչ վախճանաւ կմատուցուի սուրբ պատարագը.

Պ. ա. Իվառաբանութիւն Աստուծոյ՝ իբրեւ ողջակէզ. բ. իքաւութիւն եւ իթողութիւն մեզաց՝ իբրեւ զօհ քաւութեան. գ. ինչան գոհութեան եւ շնորհակալութեան մերոյ առ Աստուած. եւ դ. իհայցուած շնորհաց եւ ողորմութեանն Աստուծոյ:

Հ. Ո՞ւմ համար կմատուցուի սուրբ պատարագը.

Պ. Վասն ամենայն մարդկան՝ կենդանեաց եւ ննջեցելոց:

Հ. Ո՞ւր կամ ինչպիսի տեղեր կարելի է մատուցանել սուրբ պատարագը.

Պ. Եկեղեցիներու եւ օրհնեալ մատուռներու մէջ, օծեալ վէմ ունեցող սեղանի վերայ:

Հ. Շարժական սեղանի վերայ կարելի է պատարագ մատուցանել.

Պ. Այո, եւ այս սովորութիւնը շատ հին է ամենայն եկեղեցեաց մէջ:

Հ. Սկիհն ու մաղզման ինչպէս պիտի լինին.

Պ. Հին ատենի սկիհը ու մաղզման (այսինքն սկիհի ծածկոյթը կամ խուփը) կը լինէին փայտէ, քարէ, ապակիէ, օսկորէ, պղնձէ, անագէ, արծրթէ եւ օսկիէ. իսկ այժմ վաղուց սովորութիւն եղած է օսկիէ ընել սկիհը եւ մաղզման, կամ թէ օսկեզօծ արծաթէ:

Հ. Քշոցը ինչ խորհուրդ ունի.

Պ. Հին սովորութիւն էր եկեղեցեաց քրիստոնէից որ սեղանոյն քովը ճանճ քշելու գործիք մը կգրուէր, եւ կիսասարկաւազներէն մէկը անով սկիհէն հեռու կքշէր ճանճերը: Յետ ժամանակաց այն գործիքը գեղեցկացուցին, եւ եղաւ այժմու քշոցը՝ որ մեր Հայաստանեայց եկեղեցւոյ գեղեցիկ զարդերէն մէկն է:

Հ. Եպիսկոպոսունք եւ քահանայք պատարագ մատուցանելու ատեն ինչո՞ւ համար սովորականէն տարբեր զգեստներ կհագնին.

Պ. Աւելի վայելչութեան, մաքրութեան եւ ժողովրդեան պատկառանք ազդելու համար. ինչպէս որ հին օրինաց մէջ եւս պատուիրած էր Աստուած Մովսիսի ձեռքովը որ քահանայապետն ու քահանայք եւ բոլոր պաշտօնեայք սեղանոյն իրենց համար զատ զատ զգեստներ ունենան:

Հ. Ժամարար քահանային իրաքանչիւր զգեստները մէկ մէկ խորհուրդ կամ նշանակութիւն ունին թէ ոչ.

Պ. Սուրբ Հարք այն զգեստուց ամէն մէկուն վրայ պէս պէս բարոյական ու վայելչ խորհրդաժողովութիւններ կընեն. եւ ժամարարը ամէն մէկ զգեստը հագնելու ատեն ասած աղօթական խօսքերուն մէջ այն բարոյսական նշանակութիւնները կուտայ անոնց. որ բարեպաշտական եւ գեղեցիկ արարողութիւն է:

Հ. Ժամարարին զգեստներուն բնական նշանակութիւնները ինչ են.

Պ. Սաղաւարտն ու վակասը կնգուղի կամ հովուական վեղարի տեղ են՝ գեղեցկացած. փորուրարը եւ բազպանները հին ատենի Հրէից քահանաներուն եփուդիս տեղը, եւ շուրջաւը կամ նափօրտը պատմութիւն տեղը:

ԺԱՄՈՒՅ ԿԱՄ ՅԻՇԵԼԻՔ.

Հ. Ժամուց կամ յիշելիք ասուած տուրքն բնչ է.

Պ. Ժամուց կամ յիշելիք կասուի այն կաւաւոր տուրքն որ բարեպաշտ հաւատացեալք կուտան քահանային՝ խնդրելով որ յիշէ զիրենք սուրբ պատարագին մէջ. եւ միանգամայն այս մտքով որ այն իրենց ընծայած տուրքը ազրուստ մը լինի քահանային, որ շատ օրինաւոր եւ վայելուչ բան է:

Հ. Ուրիշ ինչ տուրք կուտան հաւատացեալք ժամարարին կամ եկեղեցւոյն՝ սուրբ պատարագի համար:

Պ. Ուզողը առջի իրիկուքնէ կյուզարկէ քահանային այն օրուան նշխարքին համար ալիւր եւ բաժակին համար գինի, եւս եւ սեղանոյն վրայ վառելու մօմ, եւ ծխելու խունի, որ խիստ հին եւ գովելի սովորութիւն է, ու մեր ազգին մէջ դեռ շատ տեղ կպահուի:

ԱՒՈՒՐՔ ԵՒ ԺԱՄ ՊԱՏԱՐԱԳԻՆ.

Հ. Ամէն օր կարելի է պատարագ մատուցանել.

Պ. Այո, եւ իսկզբան առաքեալք ամէն օր կպատարագէին. բայց յետոյ սովորութիւն եղաւ կիրակի ու շաբաթ օրերը պատարագ

մատուցանել, թէպէտ եւ ամէն օր մատուցանեն եւս արգիլած չէ:—Մեր եկեղեցւոյ ընդհանուր սովորութիւնն է՝ աղուհացից մէջ եւնինուէացւոց ապաշխարութեան ուրբաթ օրը, կամ նաեւ բոլոր Առաջաւորաց շաբաթը չպատարագել. իսկ ուրիշ օրեր, մանաւանդ շաբաթն ու կիրակին անպատճառ պատարագ մատուցանել, եթէ մեծ արգելք մի չկայ:

Հ. Օրուան ո՞ր ժամուն կմատչի պատարագը:

Պ. Որովհետեւ առաքելական աւանդութեամբ սովորութիւն եղած է ծով բերնով պատարագելը, հարկ կհամարուի ճաշէն կամ կէսօրէն առաջ մատուցանել սուրբ պատարագը. եւ սովորաբար երրորդ ժամուն, որ է ըստ եւրոպացւոց՝ առաւօտեան իննէն մինչեւ տասը կամ տասնըմէկ:

Հ. Իրիկուն ատեն կարելի է պատարագ մատուցանել.

Պ. Այո, ա՛յ երբոր ստիպողական հարկ մը պահանջէ, ինչպէս երբ հարկ լինի սուրբ հաղորդութիւն տալ վտանգաւոր հիւանդացի, եւ պատրաստ հաղորդ չգտնուի. եւ ք. Զատիկ եւ Ծննդեան ճրագալուցի օրերը, ինչպէս որ մեր եկեղեցւոյն առաքելաւանդ սովորութիւնն է:

ԸՆԿԶԱՆՈՒՐ ԿԱՐԳ ԵՒ ԱՂՕԹԻ ՊԱՏԱՐԱԳԻՆ.

Հ. Պատարագը քանի մաս կբաժանուի ընդ-
հանրապէս.

Պ. Երկու գլխաւոր մաս, որ կասուին Պա-
սարագ երեխայից եւ Պասարագ հաւասարեցոց:

Հ. Պատարագ երեխայից ասուածը սրն է:

Պ. Պատարագին այն մասն է որ երեխայը՝
այսինքն չմկրտուած անձինք, եւս եւ ապաշ-
խարոզք կամ թերահաւատք կարող էին
տեսնել, որպէս զի այն միջոցին կար-
գացուած եւ տրուած խրատները լսեն. եւ
այս մասն է պատարագին սկիզբէն մինչեւ
«Իսկ մեք վառաւորեացուք» աղօթքը, կամ
մինչեւ վերաբերութիւնը:

Հ. Պատարագ հաւատացելոց ասուած մասը
սրն է.

Պ. Պատարագին երկրորդ մասը, որ վերա-
բերութենէն կսկսի, վասն զի հին ատենը
սովորութիւն էր այն միջոցին եկեղեցիէն
դուրս հանել երեխայքը (չկնքուածները),
բանադրեալները, անհաւատներն ու ապաշ-
խարոզները, եւ միայն հաւատացեալները
ներսը թողուլ՝ սուրբ խորհուրդը տեսնող
եւ հաղորդուող:

Հ. Պատարագին ընդհանուր կարգը նոյն է
յամենայն եկեղեցիս քրիստոնէից.

Պ. Այո, նոյն է ըստ էական մասանց, բայց
գրեթէ ամենայն եկեղեցիք եւս իրենց հա-

մար զատ զատ արարողութիւններով զար-
գարեր են պատարագի խորհրդոյ կատա-
րումը: Եւ մեր Հայաստանեայց եկեղեցւոյ
պատարագի կարգադրութեան վսեմութիւնն
ու գեղեցկութիւնը վկայեալ է նաեւ օտար-
ազգի գիտուններէն (*):

Հ. Պատարագին աղօթքները հին են թէ
նոր.

Պ. Ամէնն ալ շատ հին են:

Հ. Ո՞վ շարագրած է այն աղօթքները.

Պ. Առաջ Յակոբոս առաքեալը մէկ քանին,
գուցէ եւ այլ առաքեալք՝ հիմնադիրք իւրա-
քան չիւր եկեղեցեաց. բայց յետոյ առաքելա-
շնորհ սուրբ Հարք, եւ յանուանէ սուրբն
Բարսեղ Կեսարացի եւ սուրբ Յովնան Ոսկերակ
շարագրեցին գլխաւոր աղօթքները: Փոքր
ինչ յետոյ կամ գրեթէ նոյն ատենները իւ-
րաքաջիւր գլխաւոր եկեղեցիք զանազան
աղօթքներով ճոխացուցեր են իրենց պատա-
րագի հանդէսը. մեր սուրբ եկեղեցին եւս զար-
գարեր է իրենը մինչեւ սրբոյն Ներսիսի
Լամբրոնացւոյն օրերը. բայց այնուհետեւ
գրեթէ բոլորովին անփոփոխ եւ անխախտ

(*) Գաղղիոյ քաջամուտ աստուածարանին մէկը կասե-
,, Արարողութիւն պատարագին առ Հայս մի իգեղեցկագու-
նիցն է արարողութեանց՝ ոչ միայն Արեւելից, այլ եւ արե-
գերական եկեղեցւոյն: Եւ ուրիշ տեղ ,,Աքանջելի արար-
ողութիւն՝ կանուանէ զայն :

մնացած են ըստ ամենայն մասանց մեր պատարագի աղօթքներն ու արարողութիւնները:

Հ. Պատարագի ատեն ժողովուրդը ինչ աղօթք պէտք է ընէ.

Պ. Անպատճառ հարկաւոր է որ ժողովուրդըն հետ պատարագին մէջ ասուած աղօթքներն ընէ, կամ նոցա իմաստովը շարադրուած ուրիշ աղօթքներ՝ սկիզբէն մինչեւ վերջը. եւ ոչ թէ փայտի պէս կանգնած մտիկ ընէ, կամ թէ սրտին ուզած ժամանակը՝ պատարագի վերջանալուն չսպասելով ձգէ ելնէ դուրս, որ շատ պարսաւելի պակասութիւն է:

ԱՂՕԹՔ ԶԳԵՏՏԱԻՈՐՈՒԹԵԱՆ ՔԱՇԱՆԱՅԻՆ.

Հ. Քահանայն զգետտաւորութիւն առաջ ինչ աղօթք կընէ.

Պ. Առաջ «Յիշեա Տէր գրաւիթ» սաղմոսը կատէ, յորում շատ նշանական ու գեղեցիկ իմաստներ կան.

„Քահանայք քո զգեցցին գարդարութիւն, եւ սուրբք քո ցնծալով ցնծացեն:

Յիշեա Տէր գրաւիթ եւ գամենայն նեղութիւն նորա.

Տէր, քո քահանաներուդ վայլած հագուստը արդարութիւնն է, եւ քո սուրբերուդ վայլածը ուրախութիւն եւ ցնծութիւն:

Մի մտնար Տէր քո Գաւիթ ծառայ ու նորա նեղահոգի բնութիւնը,

Որպէս երդուա Տեառն, եւ ուխտս եղԱստուծոյ Յակոբայ,

Թէ ոչ մտից իյարկս տան իմոյ, քէ ելից յանկողինս մահնաց իմոց.

Թէ տաց քուն աչաց իմոց, կամ նինչ արտեանաց իմոց, կամ հանգիստ իրանաց իմոց, մինչեւ գտից զտեղի յարկի Տեառն Աստուծոյ Յակոբայ:

Անա լուսք գնմանէ լեփարբա, եւ գտաք գնա իղաշտըս մայրեաց:

Մտցուք իյարկս նորա, երկիրպագգուք իտեղոջ՝ որ կացեալ են ոտք նորա:

Արի Տէր ինանգիստ քո, դու եւ տապանակ կտակի սրբութեան քո:

Երկցունք քո զգեցցին գարդարութիւն, եւ սուրբք քո ցնծալով ցնծացեն:

Վասն Գաւիթ սիրելոյ քո մի զարձուցաներ գերեսս քո յօժելոյ քումմէ:

Թէ նա ինչպէս երդում ըրաւ. քեզի, եւ ուխտեց իբրեւ Աստուծոյ Յակոբայ այս խօսքերով.

Ոչ երբեք տանս դունեներս ոտք կոխեմ, ոչ երբեք անկողնիս մահիճը ելնեմ հանգստանալու:

Ոչ երբեք քուն տամ աչքերուս, եւ ոչ արտեանունքս (քարբիւներս) փակեմ, եւ ոչ մարմնոյս անդամները հանգեցնենմ, — մինչեւ որ գտնեմ քէ Յակոբայ Տիրոջն ու Աստուծոյ բնակութեան տեղը ուր է:

Անա յանկարծ լսեցինք որ եփարբա ըստած տեղն է, եւ մայրիներու դաշտին մէջ գտանք:

Եկէք մտնեմք նորա բնակարանը, երկրպագութիւն ընեմք այն տեղն որ նորա ոտքերը կոխեր են:

Արի եկ Տէր քո հանգչելու տեղդ, հոն բող գայ նաեւ քո սուրբ ուխտիդ տապանակը:

Թող քո քահանայիցդ հագուստը արդարութիւն լինի, եւ քո սուրբերդ ուրախանան ու ցնծան:

Քո Գաւիթ ծառայիդ սիրոյն համար մի զարձըներ երեսդ քո օժած բազաւորեղ (կամ քահանայեղ):

Երդուա. Տէր Դաւրի ճըշմարտութեամբ, եւ ոչ որտեաց նմա. իպտոյ որովայնի նորա նստուցանել յաբոռ. նորա :

Քե պահեսցեն որդիք քո գործնս իմ, եւ գվկայութիւնս իմ գոր ուսուցից նոցա ,

Որդիք նոցա նստցին յաւիտեանս յաւիտենից յաբոռ. քո :

Հաճեցաւ. Տէր ընդ Սիոն , եւ ընտրեաց բնակել ինմա. ասե. այս է հանգիստ իմ յաւիտեանս յաւիտենից . ի սմա բնակեցայց, զի հաճեցայ ընդ սա :

Զայրիս սորա օրհնելով օրհնեցից, եւ գաղքատս սորա լցուցից հացիս :

Երիցանց սորա զգեցուցից զփրկութիւն, եւ սուրբք սորա ցնծայով ցնծասցեն :

Անդ ծագեցից եղջիւր ի՞Պաւիթ , պատրաստ արարից զճրագ օծելոյ իմոյ :

Թշնամեաց նորա զգեցուցից զամօք, այլ իվերայ նորա ծաղկեցի սրբութիւն իմ :

Փառք Զօր եւ Որդույ եւ Հոգւոյն սրբոյ. այժմ՝ :

Աստուած երդում ըրած է Դաւրի ճշմարիտ երդմամբ, եւ խօսքը պահեց, որ նորա զաւակը նստեցընէ նորա արոռը .

Եթէ քու որդիք իմ օրհնքներս պահեն, ու իմ նոցա սովորեցընելու հաւատքըս չկորսընեն,

Նոցա որդիքն եւս յաւիտեանս յաւիտենից քու արոռը նստին :

Աստուած հաւանեցաւ. Սիոնի, եւ հաճեցաւ. որ հոն բնակի. այս է՝ ասաց՝ իմ հանգչելու տեղս յաւիտեանս յաւիտենից. այս տեղ պիտի բնակին, վասն զի հաւանեցայ ասոր :

Սորա այրիները անպակաս պիտի օրհնեն, եւ սորա աղքատները հացով պիտի կշտացընեն :

Սորա քանաններուն հագուստ պիտի տամ փրկութիւնը, եւ սորա սուրբերը ցնծան եւ ուրախանան :

Այն տեղը Դաւրին գորաւոր եղջիւր մը պիտի բղխեցընեն, եւ իմ օծելոյ ճրագը պիտի վառեն .

Նորա բշնամեաց երեսը ամօքով պիտի ծածկեն, իսկ իմ սրբութիւնս նորա վրայ պիտի ծլի ու ծաղկի :

Փառք Զօր եւ Որդույ եւ Հոգւոյն սրբոյ. այժմ՝ :

Յետոյ այն վեճում ու գեղեցիկ աղօթքը կատէ, որոյ սկիզբն է «Որ զգեցեալ ես զլոյս որպէս Հանդերձ՝ Տէր մեր Յիսուս Քրիստոս» . Եւ իմաստն է ինդրելի Քրիստոսէ՝ որ իւր մարդեղու թեան խորհրդոյն անձառելի շնորհիւր արժանի ընէ զքահանայն մերկանալ մեղաց Հանդերձը՝ եւ զարդարուիլ Քրիստոսի լուսավայլ շնորհօքը աստ եւ իհանգերձեալն, Քրիստոսի պատուիրանները անմեղութեամբ պահող քահանայից նման :

Եւ ապա կսկսի զգետաւորուիլ՝ ամէն մէկ զգետուն պատշաճ աղօթքը ասելով :

Հ. Ժաճարարը երբ սաղաւարտը գլուխը կղնէ՝ ինչ կասէ .

Պ. ,,Դիւր Տէր սաղաւարտ փրկութեան իզուսի իմ՝ պատերազմել ընդ գորութիւնս բշնամուցն. շնորհօք Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի, որում վայելէ փառք իշխանութիւն եւ պատիւ՝ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամեն :

Հ. Շապկին ինչ կասէ .

Պ. ,,Զգեց ինձ Տէր հանդերձ փրկութեան եւ պատմուհան ուրախութեան, եւ շուրջ պատեա զգետովս փրկութեան. շնորհօք Տ.՝ :

Գլուխս փրկութեան սաղաւարտ մը դիր՝ Տէր, որ պատերազմիմ բշնամուցն (սատանայի) գորացը դեմ, մեր Տեառն եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի շնորհօքը, որում կվայելէ փառք իշխանութիւն եւ պատիւ՝ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտ. ամեն :

Ո՞վ Տէր, հագցուր ինձի փրկութեան հագուստը եւ ուրախութեան պատմուհանը, եւ այս փրկարար զգետով պատե ու պահապանե զիս :

Հ. Գօտին կապելու ժամանակ ինչ կասէ.

Պ. „Նորը պատեսցէ կամար հաւատոյ գմէջս սրտի իմոյ եւ գմապս, եւ շիջուսցէ ի սոցանէ զխորհուրդս աղտեղիս, եւ զօրութիւն շնորհաց քոց յամենայն ժամ բնակեսցէ ի սոսա . շնորհօք Տեառն“:

Հաւատոյ կամար գօտին բոլր պատէ եւ ամբցնէ սրբտիս ու մտքիս մէջքերը, եւ սրբէ ու փարատէ ասոնցմէ աղտեղի մտածմունքները, եւ քու շնորհացդ ոյժն ու զօրքը ամէն ժամանակ սոցա մէջ բնակի:

Հ. Բազպանին ինչ կասէ.

Պ. „Տուր Տէր զօրութիւն ձեռին իմոյ, եւ լուս զամենայն աղտեղութիւնս իմ, որպէս զի կարող լինիցիմ սպասաւորել քեզ անախտութեամբ հոգւոյ եւ մարմնոյ“:

Ոյժ տուր Տէր իմ ձեռքիս, եւ լուս իմ բոլոր մեղացս աղտերը, որպէս զի կարողանամ ծառայել քեզի անարատ եւ սուրբ հոգւով եւ մարմնով:

Հ. Փորուբարին ինչ կասէ.

Պ. „Զգեցո Տէր պարանոցի իմոյ զարդարութիւն, եւ սրբեա զսիրտ իմ յամենայն աղտեղութենէ մեղաց“:

Տէր, դու իմ վզիս արդարութիւն հագուեցուր, եւ սիրտս մաքրէ ամէն անեակ մեղաց աղտերէն:

Հ. Նափօրտին կամ շուրջատին ինչ կասէ.

Պ. „Տէր, ողորմութեամբ քով զգեցո ինձ զգետ պայծառ, եւ պարսպեա ընդդէմ ներգործութեանց չարին, զի արժանի եղեց փառասորել զքո փառասորեայ անունը . շնորհօք Տեառն մերոյ եւ Փրկչին Յիս.“:

Տէր, դուն ողորմէ ինձի եւ լուսապայծառ հագուստ մը հագցուր, եւ չար սատանային պատերազմներուն դէմ պարսպիլպեսամրացուր զիս, որպէս զի արժանաւոր կերպով փառասորեայ քու փառասորեայ անունը:

Հ. Զգեստաւորելէն յետոյ ինչ աղօթք կասէ քահանայն.

Պ. Այս խօսքերը կասէ, որ ետայեայ մարգարէս թենէն առնուած են.

„Յնձասցէ անձն իմ ի Տէր, զի զգեցոյց ինձ հանդերձ փրկութեան եւ պատմուհան ուրախութեան իբրեւ փեսայի եղ ինձ պսակ, եւ իբրեւ զհարսն զարդու զարդարեաց զիս, շնորհօք Տեառն մերոյ եւ Փրչին“:

Իմ հոգիս ցնձայ եւ ուրախանայ Աստուծով, որ փրկութեան հագուստով եւ ուրախութեան պատմուհանով զգեստաւորեց զիս . փեսայի բազ մը դրաս գլուխս, եւ հարսի զարդարանքով զարդարեց զիս:

Հ. Քահանային զգեստաւորուած ժամանակը դպիրները ինչ կերգեն.

Պ. «Խորհուրդ խորին» շարականը, որ Արեւելցի Խաչատուր վարդապետին շարագրածն է. եւ տներուն սկզբնատառերը Խաչատուր անունը կկապեն: Իններորդ տունը «Փագաւոր երկնաւոր» ուրիշ հին շարական է՝ Ծաղկազարդի Կանոնէն առնուած:

Հ. Խորհուրդ խորին երգոյն գլխաւոր իմաստները որոնք են.

Պ. Առաջին տանը մէջ հրեշտակաց ստեղծագործութիւնը կյիշուի.

„Խորհուրդ խորին՝ անհաս՝ անսկիզբն, որ զարդարեցեր զվերին պետու-

Ո՛վ անհասանելի եւ անսկիզբն՝ խորին խորհուրդ, որ քու երկնային բազաւոր

քինոյ իյառագաստ անմատոյց լուսոյն, գերապանծ փառօք զղասս հրեղինաց:

րութիւնդարգարելովպատրաստեցիր իրբեա անմատչելի լուսոյն առագաստ, եւ անոր բնակիչ՝ հրեղէն հրեշտակաց դասակարգութիւնները գերապանծ փառաւորութեամբ:

Երկրորդին մէջ Ազամայ ստեղծուիլը.

„Անճառահրաշ գորութեամբ ստեղծեր գԱղամ պատկեր տիրական, եւ նագելի փառօք զգեստաւորեցեր, իղբախտն Աղենի տեղի բնրկրանաց:

Անպատմելի եւ հրաշալի կարողութեամբ ստեղծեցիր գԱղամ իպատկեր Տեառն Աստուծոյ, եւ սքանչելի փառքով զարդարած դիրք գնա Աղին դրախտին մէջ, այն ուրախութեան եւ ցնծութեան տեղը:

Երրորդին մէջ Քրիստոսի չարչարանօքն եղած փրկագործութիւնը.

„Չարչարանօք քո սուրբ միածնիդ նորոգեցան արարածք ամենայն, եւ վերստին մարդն անմահացաւ՝ զարդարեալ իզգեստ անկողուպանելի:

Քու սուրբ միածին Որդւոյդ չարչարանօքը բոլոր արարածներդ նորոգուեցան, եւ մարդս նորէն իւր անմահութիւնը ձեռք ձգեց ու անկապտելի հագուստով զարդարուեցաւ:

Չորրորդին մէջ Հոգւոյն սրբոյ առաքելոց վերայ իջնալը եւ միւս տներուն մէջ քահանայական զգեստուց յիշատակութիւնն ու խորհուրդները:

1011

1011

„Անձրեւածին բաժակ հրահոսան, որ հեղար յառաքեալսն իսուրբ վերնատանն, հեղ եւ իմեզ Հոգի սուրբ Աստուած՝ ընդ պատմուճանին զքո գիմաստութիւն:

Շնորհաց անձրեր կրակի պէս բափոյղ բաժակ, դուռն որ սուրբ վերնատունին մէջ առաքելոց վրայ բափուեցար, ճվ սուրբ Հոգիդ Աստուած, բափե նա եւ մեր վրայ այն պատմուճանին հետ քու իմաստութիւնդ:

„Տան քում վայելէ սրբութիւն, որ զգեցար զվայելչութիւն. սրբութիւն փառաց ընդ մեջ քո ածեալ. պատեա զմէջս մեր ճշմարտութեամբ:

Քու տանդ յիրանի սրբութիւն կվայելէ, վասն զի քու հագուստդ ալ վայելչութիւն է, եւ սրբութիւնն ու փառքը գոտիի պէս մէջքդ պատած եւ. ճշմարտութեամբ պատե ամբացուր մեր մէջքը:

„Որ զարբբազործ բազուկս քո տարածեցեր ընդդէմ աստեղաց, հաստատեա իրագուկս մեր կարողութեամբ, համբարձմամբ ձեռքս առ քեզ միջնորդել:

Քու որ քու արարչական ձեռքերդ աստեղաց դէմ տարածեցիր, ոյժ ու ամբութիւն տուր մեր ձեռքերուն որ երբ վեր վերցնենք՝ կարողանամք արժանապէս միջնորդ լինել առ քեզ:

„Ինչամամբ բազ իզլուխ պատեսցես զմիաս եւ զգայարանս՝ խաչանիշ ուրարամբ ըստ Անարովնի, ծաղկեալ յոսկերել իզարդ խորանին:

Մեր գլուխը բազ եւ պակ ղնելով՝ մեր միտքն ու զգայարանքը պատե խաչածնուրարովմը՝ Անարունի ուրարին նման, որ ոսկերել ծաղկներովքանուած իր զարդ խորանին վկայութեան:

„Բամից բոլորից տիրապէս Աստուած պետական, նափորտապատ սիրով զմեզ զգեստաւորեցեր՝ քումսուրբ խորհրդոյդ լինել սպասաւոր:

Տեր Աստուած, իշխան եւ արարիչ ամենայն արարածոց, դու միայն ես որ զգեստաւորեցիր զմեզ սուրբ սիրով իբրեւ շուրջառով, որպէս զի արժանապէս ծառայեմք քո սուրբ խորհրդոյդ:

14101-17

(1837)



„Թագաւոր երկնաւոր, գեկեղեցի քո անշարժ պահեա, եւ գերկրպագուս անուանդ քում պահեա իխաղաղութեան“ :

Երկնաւոր բագաւոր, քու եկեղեցիդ անշարժ պահե, եւ քու անուանդ երկրպագութիւն ընողները խաղաղութեան մեջ պահպանե:



ՍԿԶԲՆԱՒՈՐՈՒԹԻՒՆ ՊԱՏԱՐԱԳԻՒՆ.

Հ. Ի՞նչ նշանակութիւն ունի քահանային ձեռք լուանալը՝ բեմն ելնելէն առաջ.

Պ. Ինչպէս որ սովորութիւն է սեղան Նըստեկէն առաջ ձեռք լուանալ, նոյնպէս պէտք է սուրբ եւ մաքուր սրտիւ (որոյ օրինակ է ձեռաց լուացմունքը) սուրբ սեղանոյն մերձենալ. ինչպէս որ կասէ քահանայն.

„Լուացայ սրբութեամբ գձեռս իմ եւ շուրջ եղեց ըզսեղանով քով Տէր“:

Սուրբ եւ մաքուր կերպով ձեռքերս լուանամ ու այնպէս քու սեղանիդ քովը նըստիմ, Տէր:

Հ. Այն սաղմոսին միւս տներն ալ խորհրդաբանո՞ր են.

Պ. Այո, եւ իրարու հետ գեղեցիկ կապակցութիւն ունին, որոց գլխաւոր իմաստն այս է որ Աստուծոյ մօտենալ ուզողը պէտք է հեռանայ իմեղաց եւ յանգեղջ մեղաւորաց:

Հ. Ինչո՞ւ համար սուրբ Աստուածածնի բաբխօտութիւնը կընդրէ ժամարարը պատարագին սկիզբէն.

Պ. Անոր համար որ կճանչնայ իւր եւ ժողովրդեան մեղաւորութիւնն ու անարժանութիւնը, ուստի սրբոյ Կուսին եւ ամենայն սրբոց բարեխօսութիւնը մէջ կբերէ, որպէս զի գիւրաւ ընդունի յԱստուծոյ մեղաց թողութիւն, եւ սուրբ խորհուրդը արժանապէս կատարելու համար պէտք եղած շնորհքը. ուստի սարկաւազին քարոզած յորդորանքէն ետեւ կասէ.

„Ընկալ Տէր զաղաչանս մեր բարեխօսութեամբ սուրբ Աստուածածնին՝ անարատ ծնողի միացնի Որդւոյ քո, եւ աղաչանօք ամենայն սրբոց քոց, եւ որոց այսօր է յիշատակ“.

Ընդունե Տէր՝ մեր աղաչանքը՝ սուրբ Աստուածածնին բարեխօսութեամբը՝ որ քու միածին Որդւոյդ անարատ ծնողն է, եւ ամենայն սրբոցդ աղաչանքովը, եւ անոնց՝ որոց այսօր յիշատակ կը կկատարեմք:

Հ. Ինչո՞ւ համար ժամարարը Խոստովանիւր ժողովրդեան առջեւ կասէ.

Պ. Որպէս զի մաքրուի մեզբերէն եւ ուրախութեամբ օւ վստահութեամբ մօտենայ սուրբ սեղանոյն:

Հ. Ի՞նչ ձեռով է այն Խոստովանիւր.

Պ. Այսպէս.

„Խոստովանիմ առաջի Աստուծոյ եւ սրբունոց Աստուածածնին, եւ առաջի ամենայն սրբոց, եւ առաջի ձեր հարք եւ եղբարք, զամենայն մեղս զորս գործեալ եմ. քանզի մեղայ խորհրդով՝ բանիս եւ գործով, եւ ամենայն մեղօք զոր գործեն մարդիկ: Մեղայ, մեղայ. աղաչեմ զձեզ, ինդրեցեք վասն իմ յԱստուծոյ գրողութիւն“:

2. Ժողովուրդը ինչ պատասխան կուտայ քահանային.

Պ. Վարդապետին կամ աւագ քահանային եւ կամ գարապետին բերնովը կմաղթէ որ ողորմի իրենց Աստուած, թողութիւն տայ մեղքերուն, շնորհացը մէջ հաստատուն պահէ, եւ յաւիտենական կենաց արժանի ընէ.

„Ողորմեսցի քեզ Աստուած հօրն եւ բողոքիս շնորհեսցի ամենայն յանցանաց քոց անցելոյն եւ այժմուս, եւ յառաջակայն փրկեսցի եւ հաստատեսցի յամենայն գործս բարիս. եւ հանգուսցի զքեզ ի հանդերձեալ կեանս. ամեն“:

2. Քահանայն ինչ խօսքերով կընդունի ժողովրդեան մաղթանքը.

Պ. Աստուած զքեզ աղատէ, կասէ, ամէն մեղքէ եւ փորձանքէ. Ժամանակ տայ ապաշխարելու եւ բարեգործութիւններ ընելու, եւ բոլոր ձեր առաջիկայ կեանքը ուղիղ ճանապարհի վրայ դնէ Հոգւոյն սրբոյ շնորհօքը.

„Ազատեսցի եւ զձեզ մարդասերն Աստուած, եւ բողոքեմ ամենայն յանցանս ձեր. տացի ժամանակ ապաշխարելոյ եւ գործելոյ զբարիս. ուղղեսցի եւ զառաջիկայ կեանս ձեր շնորհօք սուրբ Հոգւոյն հօրն եւ ողորմամն, եւ նմա փառք յաւիտեանս. ամեն“:

2. Ժողովուրդը ինչպէս կվերջացնէ իւր մաղթանքը.

Պ. Կիսնդրէ քահանայէն սր յիշէ զիրենք անմահ Գառին առջեւը՝ սուրբ պատարա-

դին մէջ, այսինքն սղօթք ընէ իրենց համար. եւ քահանայն խօսք կուտայ.

„Յեշեսցի զմեզ առաջի անմահ գառինն Աստուծոյ“:
„Յիշեալ լիջիք առաջի անմահ գառինն Աստուծոյ“:

2. Ժողովուրդը ինչ խօսքերով կյուզարկէ զքահանայն դէպ խօսրբ սեղանը.

Պ. «Աղաղակեցէք առ Տէր» սաղմոսն ասելով, որոյ աւելի խորհրդաւոր խօսքերն ասոնք են.

„Մտեք առաջի նորացնեմք ձեր արարչի զի նա է Տէր Աստուած մեր“:

Նա արար զմեզ եւ ոչ մեք եւք, մեք ժողովուրդք եւ յաշն արօտի նորա:

Մտեք ընդ զրուսն նորա խոստովանութեամբ, եւ օրհնութեամբ իյարկս նորա:

Խոստովան եղերուք Տեառն, եւ օրհնեցէք զանուն նորա“:

Ուրախութեամբ մտեք Աստուծոյ տաճարը, եւ յառ հասկըցէք որ նա է մեր Տէրն ու Աստուածը:

Նա ստեղծեց զմեզ, եւ մեք առաջ զկայինք. մեք նորա ժողովուրդք եւ նորա հօտին ոջխարներն եմք:

Նորա դռնն ներս խոստովանութեամբ ոտք կոխեցէք, նորա բնակարանը օրհնութիւն տալով մտեք:

Փառք տուեք Տեառն Աստուծոյ, եւ նորա անունն օրհնեցէք:

2. Քահանայն ինչ կերպով ժողովրդէն բաժանուելով բեմը կեւնէ.

Պ. Առաջ սարկաւազին յորգորանօքը սուրբ եկեղեցին միջնորդ կբռնէ ու կասէ.

„Իմեզ տաճարիս եւ առաջի աստուածընկալ եւ պայծառացեալ սուրբ նշանացս եւ սուրբ սեղանոյս խոնարհեալ

երկիւղիւ երկիրպագանեմք, գտարք՝ գիրաշալի եւ գյաղքող
գՏերութիւնդ քո փառաւորեմք, եւ քեզ մատուցանեմք զօրն-
նութիւն եւ զփառս ընդ շօր եւ ընդ Հոգւոյդ սրբոյ. այժմ ես՞:

Յետոյ «Մտից առաջի սեղանոյ Աստուծոյ»
ասելով՝ կսկսի գէպի բեմը երթալ եւ սե-
ղանը ելնելը սարկաւազին հետ տուն առ
տուն կրկնելով «Դատ արա ինձ» սաղմոսը :

2. Այն սաղմոսին վրայ ինչ գիտելիք կայ.

Պ. Դաւիթ այն սաղմոսը շարագրած է
Սաւուղէն հալածուած ու աքսորուած ժա-
մանակը, երբ կյուսար որ երուսողէմ գառ-
նայ օր մը. եւ Աստուծոյ սեղանոյն առջեւը
իւր զոհերը մատուցանէ: Ասոր նման եւ մեք
աքսորեալ եմք երկնքէն, որ մեր հայրենիքն
է, եւ պիտի յուսամք այն տեղը հասնելու,
որոյ օրինակ է սուրբ սեղանը: — Սաղմոսին
խօսքերը սօքա են.

Դատ արա ինձ Աստուած,
եւ իրաւարա ինձ իղատաս-
տանի իմում:

Յագգե որ ոչ է սուրբ, ի
մարդոյ մեղաւորե նենգա-
ւորե փրկեա զիս:

Դու Աստուած՝ հօգօրից իմ
ես, ընդէր մոռացար զիս,
ընդէր արտում գնամ ես ի
նեղել բշնամոյ իմոյ:

Աստուած, դուս իմ դա-
տաստանս կտրե, եւ իրա-
ւունքս յայտնի ըրե դատաս-
տանիս մէջ:

Ազատե զիս անսուրբ մարդ-
կանց ձեռքէն, փրկե զիս մե-
ղաւոր ու նենգաւոր մարդէն:

Աստուած, ինձի ոյժ ու զօ-
րութիւն տուողը դուս ես.
ինչո՞ւ մոռացար զիս, ինչո՞ւ
արտում արտուր կբայեմ ես՝
բշնամոյս ինձի նեղութիւն
տալուն համար:

Առաքեա Տեր գլոյս քո եւ
զճմարտութիւն քո, զի ա-
ռաջնորդեսցեն ինձ եւ հան-
ցեն զիս իլեառն սուրբ եւ ի
յարկս քո:

Մտիցառաջի սեղանոյ Աս-
տուծոյ առ Աստուած, որ ու-
րախ առնեզմանկութիւնիս:

Խոստովան եղեց քեզ օրն-
նութեամբ, Աստուած Աս-
տուած իմ:

Արդ ընդէր արտում ես
անձն իմ, կամ ընդէր խոռ-
վեա զիս. յուսա առ Աս-
տուած, խոստովանեա նմա,
փրկիչ երեսաց իմոց Աս-
տուած է՞:

Տեր, քու լոյսդ ու հշմար-
տութիւնդ զրկե, որ ինձ ճա-
նապարհ ցուցնեն, ու տա-
նին հանեն զիս քու սուրբ
լեռդ. քու բնակարանդ:

Ելնեմ կանգնիմ Աստուծոյ
սեղանոյն առջեւը, երբամ
առ Աստուած՝ որ իմ ման-
կութեանս ուրախութիւն տը-
ւողն է:

Օրհնեմ ու փառաւորեմ
զքեզ խոստովանութեամբ,
նվ Աստուած Աստուած իմ:

Այսուհետեւ ինչո՞ւ արտում
ես նվ անձն իմ, կամ ինչո՞ւ
կըջփորես զիս. յոյսդ Աստու-
ծոյ վրայ դիր, ճանչցիր նո-
րա մեծութիւնը. իմ անձիս
փրկիչն Աստուած է:

2. Բեմին վրայ հասնելէն ետքը ինչ աղօթք
կընէ քահանայն.

Պ. Առաջ սարկաւազը կյսրգօրէ փառք
տալ Աստուծոյ որ արժանի ըրաւ զմեզ իւր
սուրբ պատարագին մէջ օրհնել եւ փառա-
ւորել զինքը. յետոյ կասէ քահանայն այս
աղօթքը.

„Խարկի սրբութեան եւ իտեղոջ փառաբանութեան,
հրելշակաց բնակարանիս եւ մարդկան քաւարանիս. առա-
ջի աստուածընկալ եւ պայծառացեալ սուրբ նշանացս եւ
սուրբ սեղանոյս խոնարհեալ երկիւղիւ երկիրպագանեմք
գտարք՝ գիրաշալի եւ գյաղքող գՏերութիւնդ քո օրհնեմք եւ

փառաւորեմք, եւ քեզ ընդ երկնային զօրսն մատուցանեմք զօրհնութիւն եւ զփառս ընդ Հօր եւ ընդ Հոգւոյդ սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն “ :

Հ. Ի՞նչ մտքով է ասածը թէ՛ «Առաջի աստուած ընկալ եւ պայծառացեալ սուրբ նշանացս».

Պ. Սեղանոյն վրայ դրուած խաչերուն՝ աւետարաններուն եւ ուրիշ սուրբ սպասներուն համար:

Հ. Եկեղեցին կամ սուրբ սեղանը ի՞նչ մըտքով փառարան կատարւին.

Պ. Այս մտքով որ մարդիկ սուրբ եկեղեցւոյ մէջ եւ սուրբ սեղանոյն առջեւը իրենց մեղացը քաւութիւն եւ թողութիւն կընդունին ապաշխարութեամբ. եւ մեր լեզուին մէջ այս բառը ուրիշ նշանակութիւն չունի՝ բաց յայսմանէ:

ՍՊԱՍ ԳՆԵԼ ԵՒ ԽՆԿԱՐԿՈՒԹՒՒՆ.

Հ. Վարագոյրը ի՞նչ բանի համար է, եւ այն միջոցին ինչո՞ւ կըաշուի.

Պ. Հրէից տաճարին վարագոյրը անոր համար էր որ տաճարին Սրբոսրիւն արքոց աստուած մասը բաժնուէր անով բոլորովին ժողովրդեան կեցած տեղէն. իսկ քրիստոնէութեան ժամանակ՝ միայն անոր համար սահմանեալ է որ ժամարարին սպաս զնեն ու

սուրբ խորհուրդը ճաշակելը ժողովուրդը չտեսնէ ու միտքը իւր ընելու աղօթքներէն չցրուի: Յունաց եկեղեցւոյն մէջ վարագուրին տեղը հաստատուն խաչիպ կամ պսկերակալ (իփօնօսրասիս) կայ, երկու կողմը գւանբով. իսկ մեր եկեղեցին իսկզբանէ հետէ վարագոյր կըանեցնէ, որ եւ պատարագին մէջմը սպաս դրուելուն, մէյմ՝ ալ ճաշակման միջոցներուն կըաշուի, եւ յոյժ վայելչապէս:

Հ. Նարեկացւոյն երկու աղօթքը ո՞վ կասէ եւ ի՞նչ կերպով.

Պ. Ազգային սովորութիւն է որ այս երկու աղօթքները եպիսկոպոսը կամ վարագապետը ժամարար որ լինի, կասէ առ Հոգին սուրբ սեղանոյն առջեւը ճոռնկի վրայ եկած: Բայց շատ տեղ ալ սովորութիւն եղած է որ նաեւ քահանայը կասեն այն աղօթքները՝ կամ նոյն միջոցին եւ կամ ընթերցուածին ժամանակը:

Հ. Քահանայն ի՞նչ կերպով սպաս կզնէ.

Պ. Ընծայարանին առջեւը դալով՝ սարկաւազին ձեռքէն կառնու, նշխարը — որ մասով՝ այսինքն ժողովրդեան բաժնուելու նշխարներովը հանգերձ մաքուր ախտէի մը վրայ դրուած կլինի. — վրան կխաչակնքէ, կզնէ նշխարը մաղմային վրայ ու կասէ. «Յիշատակ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի» որով

կկատարուի Փրկչին մերոյ պատուէրը թէ
«Ձայս արարեք առ իւնոյ յիշատակի» : Ոմանք աւել-
ցուցած են այս տեղ շարականին այս խօսքերը .

«Որ յանարուեստ իյարոռ բարձրացեալ հանգչի, գման
խաջի յանձն ետռ վասն ազգի մարդկան. օրհնեցեք, զովե-
ցեք, բարեբանեցեք» :

Յետոյ գինին կառնու՛ խաչածեւ կլեցնէ ըս-
կչին մէջ ու կասէ . «Յաղագս յիշատակի փր-
կագործ սեռեհեռաբեան Տեառն Աստուծոյ եւ Փրկչին
մերոյ Յիսուսի Քրիստոսի » : — Այս խօսքերուն
վրայ եւս կաւելցընեն ոմանք շարականին հե-
տագայ տունը .

«Որ իկողանոս արեան ազբերին նորոգեցան արարածք
եւ անմահացան, օրհնեցեք, զովեցեք բարեբանեցեք» :

Հ. Այս առաջին ընծայաբերութիւնը ընե-
լու ատեն ի՞նչ աղօթք կընէ քահանայն .

Պ. Ոսկեբերանին այս աղօթքը .

«Աստուած Աստուած մեր,
որ գերկնաւոր հացդ՝ գՏեր
մեր Յիսուս Քրիստոս գկերա-
կորդ ամենայն աշխարհի՛
առաքեցեր Փրկիչ եւ կեցու-
ցիչ եւ բարերար, օրհնէ եւ
սրբիլ գմեզ ինքնին դու Տեր
օրհնեա եւ այժմ գառաջա-
ղրութիւնս գայս : Ընկալ գսա
յերկնային քո սեղանդ : Յի-
շեան որպէս բարերար եւ մար-
դասեր գմատուցողս, եւ վասն
որոց մատուցանի : եւ թգ

Ո՛վ Աստուած Աստուած
մեր, դուն որ գՏերն մեր
Յիսուս Քրիստոս, որ երկ-
նաւոր հաց ու բոլոր աշ-
խարհիս սնունդն է՝ յուղար-
կեցիր իբրեւ Փրկիչ եւ կեանք
տուող ու ամեն բարիք պար-
գեւող, որպէս զի օրհնէ
գմեզ ու մաքրէ խմեղաց,
դու ինքն Տեր՝ օրհնէ նաեւ
հիմա այս մեր առաջադրած
ընծայն . ընդունէ գսա քո
երկնային սեղանդ : Դուն

մեզ անդատապարտ պա-
հնախճահանայագործութիւն
աստուածային խորհրդոց
քոց : Զի սուրբ եւ փառա-
ւոր է ամենապատիւ մեծ
վայելչութիւն փառացղ շօր
եւ Որդւոյ եւ Հոգւոյդ սրբոյ .
այժմ եւ միշտ եւ յաւիտեա-
նրս յաւիտենից ամեն» :

որ միշտ բարերար ու մար-
դասեր եւ յիշէ այս պա-
տարագը մատուցանողները,
եւ գանոնք՝ որոց համար
կմատուցուի եւ գմեզոր քո
աստուածային խորհուրդդ
կրահանայագործեմք՝ զա-
տապարտութենէ ազատ պա-
հե : Վասն զի սուրբ եւ փա-
ռաւոր ու ամենայն պա-
տուոյ արժանի է շօր եւ
Որդւոյ եւ Հոգւոյդ Սրբոյ
փառաց մեծ վայելչութիւնը
այժմ եւ միշտ :

Հ. Ի՞նչ պէ՛տ է կլերջացնէ քահանայն սպաս
գնեւլու արարողութիւնը .

Պ. Սկիհչր ծածկեւլու ատեն կասէ «Տեր
բազաւորեաց» սագմոսը, յետոյ երեք ան-
գամ վրան խաչակնքելով՝ կասէ այս խոր-
հրդաւոր խօսքը . «Հոգիս սուրբ եկեացե իմեզ, եւ
գորութիւն Բարձրեղոյն հովանի շիցի իվերայ ին» (1) .
Յետոյ սարկաւագին ձեռքէն կառնուլ բուր-
վառն ու կխնկարկէ սուրբ սպասուն ատելով .

«Խունկ մատուցանեմ ա-
ռաջի քո Քրիստոս բուրու-
մըն հոգեւորական : Ընկալ ի
սուրբ յերկնային եւ յիմա-
նայի քո մատուցարանդ ի
նոտ անուշից : Առաքեա առ

Քրիստոս Աստուած մեր,
քո առջեւ այս խունկը կը-
մատուցանեմ՝ ոչ այնչափ
իբրեւ նիւթական, որչափ
իբրեւ հոգեւոր անուշանո-
տութիւն . ընդունէ գսա քո

(1) Այս խօսքը շատ հին ձեւագրաց մեջ չգտնուիր :

մեզ փոխանակ գշնորհս եւ զպարգևս Հոգւոյդ սրբոյ . եւ քեզ մատուցանեմք ըզփառս ընդ Հօր եւ ընդ Հոգւոյդ սրբոյ . այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յահիտենից . ամեն՝:

Եւ խնկարկելով սեղանոյն՝ կիջնէ բեմէն սարկաւագնեւուն հետ, ժողով զգեան մէջ թափօրապէս կըբալէ ու խնկարկութիւն կընէ :

Հ. Խնկարկութիւնը ինչ խորհուրդ ունի .

Պ. Խնկարկութեան սովորութիւնը առաքելական աւանդութեամբ հաստատուած է եկեղեցւոյ մէջ՝ իբրեւ արտաքին նշան սրտաբուլի եւ ջերմեռանդն աղօթից հաւատացիլոց: Ուստի եւ պատարագին խնկարկութեան ատեն դպիրները այս իմաստալից ու գեղեցիկ երգը կերգեն.

Յայս յարկ նուիրանաց ուխտի Տեառն տաճարի , ժողովեալքս աստանօր ի խորհուրդ պաշտման պաղատանաց յառաջիկայ սուրբ պատարագիս , խնկօք անուշիք խումբ առեալ պարեմք ի վերնայարկ սրահս խորանիս : Ուղղութեամբ ընկալ գաղօթս մեր՝ որպէս բուրումն անուշանոտ խնկոց , ստաշիից եւ կինամոնաց . եւ զմատուցողս պահեա սբրբութեամբ միշտ եւ հա-

սուրբ եւ իմանալի աննիր սեղանդ հաճոյական բուրման պէս : Անոր տեղը յուղարկէ մեզի Հոգւոյդ սրբոյ շնորհքն ու պարգեւները , եւ մեք կմատուցանեմք քեզի՝ Հօր եւ Հոգւոյնիտ , փառքեա :

Մեր որ Աստուծոյ այս տաճարիս մէջ , որ ուխտ եւ աղօթք նուիրելու տեղ է , ժողովուրդ եմք որպէս զի առաջիկայ սուրբ պատարագիս խորհուրդը պաղատանօք կատարեմք , ահա անուշանոտ խունկեր ծխելով ու պար բռնելու պէս խումբ կազմած կըբալեմք այս խորանիս վերնայարկին սրահներուն մէջ : Սիրով ընդունէ Տեր՝ մեր ուղղութեամբ սրտի մատուցած աղօթքը՝ անու-

նապագ քեզ սպասաւորել : Բարեխօսութեամբ մօր քո եւ կուսի ընկալ գաղաջանս քոց պաշտօնեից :

շանոտ խնկոց , ստաշաներու ու կինամոններու բուրմանցը նման . եւ զմեզ որ այս աղօթքները կմատուցանեմք՝ պահէ պահպանէ որ միշտ եւ հանապագ սրբութեամբ ծառայեմք քեզի : Քու մօրդ սրբոյ կուսին բարեխօսութեամբ ընդունէ քու պաշտօնեիցդ աղաջանքը :

Որ գերագոյն քան գերկինքս պայծառացուցեր սուրբ գեկեղեցի արեամբ քով Քրիստոս , եւ ըստ երկնայնոցն կարգեցեր իսմա զդասս առաքելոց եւ մարգարեից՝ սուրբ վարդապետաց . այսօր ժողովեալ դասք քանանայից՝ սարկաւագաց՝ զբարաց եւ կղերիկոսաց , խունկ մատուցանեմք առաջի քո Տեր՝ յօրինակ ըստ հնումն Ջաքարիայ : Ընկալ առ ի մենջ զխնկանուեր մաղբանս որպէս զպատարագն Աբելի , զՆոյի՝ եւ զԱբրահամոս : Բարեխօսութեամբ վերին քո գօրաց միշտ անշարժ պահեա զարո՞ Հայկազանայց :

Դուս որ սուրբ եկեղեցին երկնքէն առկի գերագանց կերպով պայծառացուցիր քու սուրբ արեամբդ , Քրիստոս Փրկիչ մեր , եւ երկնային հրեշտակաց նման կարգ կարգ դասաւորեցիր սորա մէջ առաքելայները , մարգարեները , սուրբ վարդապետները , այսօր ժողովուրդ եմք դաս դաս քահանայք , սարկաւագուներք , դպիրք եւ ուրիշ եկեղեցականք , ու խունկ կմատուցանեմք քու առջեւդ Տեր՝ հին օրինաց մէջի Ջաքարիա քանանային նման : Ընդունէ մեզմէ մեր խունկերով հանդերձ մատուցած աղօթքները , ինչպէս որ ընդունէցար Աբելի , Նոյի ու Աբրահամոս պատարագները : Քու վերին գօրացդ հրեշտակաց բարեխօսութեամբ ընդատար ու անշարժ պահէ միշտ Հայկազանայց արո՞ր :

Խնդա յոյժ դուստր լուսոյ՝ մայր սուրբ կարողիկէ՝ մանկամբք քո Սիոն. զարդարեալ պճնեա, հարսն պանծայի, երկնանման լուսաճեմ խորան. զի օծեայն Աստուած՝ էնն իյէէն, անծախապէս իբեզ միշտ պատարագի. Հօր ինաշտութիւն, մեզ իբաութիւն բաշխե գմարմին եւ զարիւն իւր սուրբ, վասն իւր կատարման սուրբ տնօրէնութեան շնորհել զբողութիւն կանգնողի տաճարիս:

Հանապական Կոյսն Մարիամ Աստուածածին խոստովանի սուրբ եկեղեցի, ուստի տուա հացն անմահութեան եւ բաժակ մեզ ուրախարար. սուք օրհնութիւն նմա հոգեւոր երգով՝:

Հ. Մինչեւ խնկարկութեան վերջանալը պատարագին ո՞ր մասը կհամարուի.

Պ. Մինչեւ թափօրէն վերջը ու քահանային նորէն բեմն ելնելը՝ կրնայ համարուիլ

Ցնծա եւ ուրախացիր լուսածին սուրբ մայր, կարողիկէ եկեղեցի Սիոն. քու զաւակներովդ գեղեցիկ կերպով հագուե զարդարուե՝ պանծայի հարսն, երկնքի նման լուսապայծառ. խորան. վասն զի օծեայ Փրկկիչնմեր՝ Բիստոս Աստուած՝ Որդին Աստուծոյ միշտ կը պատարագուի կզոհուի քու մէջդ առանց պակասելու եւ հատնելու: ԶՀայրն Աստուած մեզիհետ հաշտեցնելու եւ մեր մեղքերը քաւելու նամար՝ իւր սուրբ մարմինն ու արիւնը կրաշխե, եւ իւր սուրբ տնօրէնութեան ու մարդեղութեան խորհուրդը կատարելով՝ բողութիւն կը շնորհե այս տաճարս կանգնողին:

Սուրբ եկեղեցին Աստուածածին կղաւանի զանապական Կոյսն Մարիամ, ուսկից տրուեցաւ մեզի անմահութիւն բաշխող հաց եւ զամենքը ուրախացրեող քաժակը. հոգեւոր երգով օրհնութիւն տուեք իրեն:

իբրեւ պատրաստութիւն մատուցման գործը պատարագին:

ԺԱՄԱՄՈՒՏ

Հ. Բուն պատարագը ի՞նչ խօսքով կսկսի.

Պ. Քահանային ասելովը թէ «Օրհնեայ քազարուքիւն Հօր եւ Որդոյ եւ Հոգոյն սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամեն»:

Հ. Սարկաւագին ժամանակ ժամանակ «Օրհնեա Տէր» ասելը ի՞նչ կնշանակէ.

Պ. Սարկաւագը հրեշտակաց պաշտօնը կը կատարէ, ինչպէս որ դպիրք եւս իրենց ասածները ժողովրդեան կողմանէ կերգեն ու կասեն: Ամէն անգամ որ հարկ կհամարուի քահանային օրհնութիւնը առնուլ, կամ աղօթք մը ասել տալ իրեն ժողովրդեան համար, սարկաւագը կխնդրէ որ նա օրհնութիւնս սայ. եւ ահա այն է «Օրհնեա Տէր» ասածը:

Հ. Ժամամուտն ի՞նչ է.

Պ. Ժաւառնոս կասուի այն համառօտ աղօթական ձեւով խօսքը զոր դպիրք՝ կամ որ նոյն է ժողովուրդը՝ կասեն այս միջոցիս ըստ աւուրն պատշաճի՝ իբրեւ պատուարագը սկսելով. ինչպէս է այն հին ու հանդիսաւոր ժամամուտը որ կիրակի օրերը կասուի, եւ յունարենէ թարգմանուած է.

„Միածին Որդի եւ Բանդ Աստուած եւ անմահ եռաբն, որ յանձն առեր մարմնանալ իսրրուհոյ Աստուածածնէն

հն՝ իմիշտ կուսեն. անփոփոխելի մարդ եղեալ՝ խաբեցար Բրիստոս Աստուած մեր, մահուամբ գման կոխեցեր. մինդ իսրբոյ երբորդուքենն՝ փառասորակից ընդ չօր եւ սրբոյ շոգոյն. կեցո գմեգ՝:

Հ. Ի՞նչ կնշանակէ այն խօսքն որ սարկա-
լազը շատ անգամ կքարոզէ ու կասէ թէ
«Եւ եւս խաղաղութեան գճեւ աղաչեցուք»:

Պ. Յորդորանք է ժողովրդեան որ խնդրեն
յԱստուծոյ հագեւոր եւ մարմնաւոր խաղա-
ղութիւն. վասն զի միայն խաղաղութեամբ
եւ սրբութեամբ սրաի եղած աղօթքն է ըն-
դունելի Աստուծոյ. ուստի եւ խօսքերուն
միտքը այս է թէ «Կրկին ու կրկին (նորէն
նորէն) աղաչեմք զԱստուած որ խաղաղու-
թիւն պարգեւէ մեզի»:

Հ. Ի՞նչ կնշանակէ քահանային գէպի ժողո-
վուրդը դառնալն ու խաչակնքելով ասելը,
«Խաղաղութիւն ամենեցուն», կամ «Խաղաղութիւն
ընդ ամենեւեան».

Պ. Քահանայն ստէպ ստէպ Խաղաղութիւն
այսինքն նոյնոյն կուսայ ժողովրդեան, որպէս
զի պատշաճական լուծութեամբ, մտադրու-
թեամբ ու վայելչութեամբ աղօթքի կենան
ամենքը, եւ ջերմեանդ աղօթիւք մասնա-
կից լինին պատարագի մատուցմանը Միան-
գամայն ժողովրդեան վրայ խաչակնքելովը,
Աստուծոյ կողմանէ օրհնութիւն կուսայ
ամենուն:

Հ. Ժողովուրդը ի՞նչ կերպով կընդունի քա-
հանային տուած խաղաղութիւնը.

Պ. Երեսը կխաչակնքէ ու գպրաց հետ ի
միասին շնորհակալութեան ձեւով կպատաս-
խանէ սղջունին, «Եւ ընդ հոգւոյդ քում». այս-
ինքն մեզի տուած խաղաղութիւնդ կամ ող-
ջոյնդ լինի նաեւ քու վրայ:

Հ. Սարկալազը ի՞նչ կասէ անոր պատաս-
խան.

Պ. «Աստուծոյ երկրպագեցուք». այսինքն ա-
մէնքս միաբան երկրպագութիւն ընեմք Աս-
տուծոյ:

Հ. Ժողովուրդը ի՞նչ կպատասխանէ.

Պ. «Առաջի քո Տէր», այսինքն՝ Տէր, անոր
համար եկեր եմք քու առջեւ որ երկր-
պագութեամբ եւ աղօթիւք փառաւորեմք
զքեզ:

Հ. Երկրպագութիւնը քանի կերպով կլինի.

Պ. Բուն երկրպագութիւնը՝ ինչպէս որ
խօսքն ալ կցուցընէ՝ գետինը տարածուելով
համբուրելն է, ըստ հին եւ նոր սովորու-
թեան ամենայն արեւելեայց: Բայց երկրպա-
գութիւն կհամարուի նաեւ կէս մէջքէն
ծռիլը, ծնրադրութիւն ընելը, երեսը խա-
չակնքելով գլուխ խոնարհեցընելը, եւ այլն:

Հ. Քահանայն ի՞նչ աղօթք կընէ ժամամու-
տէն յետոյ.

Պ. „Տէր Աստուած մեր, որոյ կարողութիւնդ անքրնին է, եւ փառքդ անհասանելի որոյ ողորմութիւնդ անջափ է եւ գրութիւնդ անբարութեանդ քում նայեա ի ժողովուրդս քո եւ ի տաճարս այս սուրբ, եւ արա ընդ մեզ եւ ընդ աղօթակիցս մեր առատապէս գողորմութիւն քո եւ գրութիւն. զի քեզ վայելե լէ փառք, իշխանութիւն եւ պատիւ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամեն“:

Տէր Աստուած մեր, քու ամենակարող գորութիւնդ արարածական խելքով չքրննուիր, եւ քու փառացդ մեծութեանը խելք ջնասնիր. քու ողորմութիւնդ չափ չունի, եւ ոչ գրութիւնդ սահման. դուն քու առատ մարդասիրութեամբդ նայե քու ժողովրդեանդ եւ այս սուրբ տաճարիս վրայ, եւ տուր մեզի եւ մեր աղօթակիցներուն առատապէս քու ողորմութիւնդ ու գրութիւնդ. վասն զի քեզի կվայելէ փառք, իշխանութիւն եւ պատիւ, այժմ եւ միշտ եւ:

Հ. Այն միջոցին որ դպիրները ըստ աւուր պատշաճի շարական կերպէն, քահանայն վերը ինչ կընէ.

Պ. Իծածուկ կասէ ետեւէ ետեւ երեք աղօթք:

Հ. Ինչո՞ւ համար քահանայն պատարագի աղօթքներէն մէկքանին ձայնով կասէ եւ մէկքանին ծածուկ կամ առանձին.

Պ. Նախ՝ թէպէտ քահանայն ծածուկ կասէ մէկքանի աղօթքները, բայց նոցա իմաստները սարկաւազին ու դպրաց ասածներուն ընդհանրապէս նման լինելով՝ հարկ չհամարուիր նորա բարձրաձայն ասելը ամէն աղօթք: Երկրորդ, աղօթքներէն մէկքանին

ծածուկ ասելով՝ աւելի զբաղած կլինի միտքը աղօթական խօսքերու՝ մինչդեռ դպիրք եւ սարկաւազունք թէպէտեւ ուրիշ՝ բայց խորհրդոյն յարմար բաներ կերպէն: Եւ երրորդ, քահանային աղօթքներն ու դպրաց եւ սարկաւազաց ասածները հետ զհետէ ասուելով՝ կրնային չափազանց յերկարել պատարագը, անոր համար նոցա մէկ մասը ծածուկ կասէ քահանայն:

Հ. Ուրեմն ըստ ինքեան արգիլած չէ ժողովրդականաց լսել կամ գիտնալ քահանային ծածուկ մատուցած աղօթքները.

Պ. Ոչ ամենեւին. ընդհակառակն՝ լաւը գիտնալն ու լսելն է՝ եթէ կարելի լինի. վասն զի նորա ասած գրեթէ ամէն աղօթքներն եւս բոլոր ժողովրդեան կողմանէ կամ ամէնուն համար են:

ԵՐԵՒԱՆԻ ՓԱՌԱՔԱՆՈՒԹԻՒՆ.

Հ. Երեքորքեան փառաբանութիւնը ինչ կերպով կլինի.

Պ. Նախ քահանայն առանձնական աղօթքով մը կլինդրէ յԱստուծոյ որ սուրբ հրեշտակներն եւս փառաբանակից լինին մեզ եւ այս են խօսքերը.

„Տէր Աստուած մեր, որ կարգեցր յերկինս զղասս եւ զգինուորութիւնս հրեշտակաց եւ հրեշտակապետաց իսպասարութիւն փառաց քոց, արա այժմ ընդ մուտս մեր

մտանել եւ սրբոց հրեշտակաց եւ լինել պաշտօնակից մեզ՝ եւ փառաբանակից քում բարերարութեանդ՝:

2. Այն աղօթքէն վերջը քահանայն ինչն համար պատճառական ձեւով մը կասէ ձայնիւ, «Զի քու ե կարողութիւն եւ զօրութիւն եւ փառք յարիստեանս յարիստեանից. ամեն»:

Պ. Սովորութիւն է որ պատարագին մէջ ի քանի մի աղօթքները թէպէտ ծածուկ կասէ քահանայն, բայց ամէն մէկուն վերջին կտորը ձայնով կասէ. այնպէս է նաեւ այս Զի քու ե կարողութիւնս, որ է վերջաւորութիւն վերագրեալ աղօթքին:

2. Ի՞նչպէս կսկսի երեքսրբեան փառաբանութեան հանգէսը.

Պ. Սարկաւազը կբարոզէ ժողովրդեան եւ կասէ «Պոսիտակն»:

2. Պոսիտակն ինչ լեզուով է եւ ինչ կընշանակէ.

Պ. Յունաց Բոսիտակն բառն է, որ կնշանակէ հըզ ղնեմք:

2. Ի՞նչ պատճառաւ օտար լեզուով կասուին եկեղեցական պաշտամանց մէջ քանի մի բառեր.

Պ. Առաքելոց ժամանակէն սովորութիւն եղած է ամենայն եկեղեցեաց մէջ եւս՝ քանի մի եբրայական եւ յունական բառեր գործածել որպէս զի չմոռցուի թէ ճըշ-

մարիտ աստուած պաշտութեան կարգերուն մեծ մասը իսկզբան այս լեզուներով դրուած են. եւ միանգամայն նշան մի լինի հաղորդակցութեան ամենայն ուղղափառ եկեղեցեաց քրիստոնէից ընդ միմեանս յէական մասունս հաւատոյ:—Եբրայեցեցէն են ոռքա. ալեքսիա, որ է օրհնեցէք զԱստուած. ամեն, որ է եղիցի, եւ ոյսանևա, որ է՝ կեցն զմեզ *մա* Տէր, կամ փրկեալ զմեզ Տէր. եւ յունարէն են. Պոսիտակն, ուշ գնեմք, օրքի կամ որքի, ուղիւք, այսինքն ուղիղ կենամք մարմնով եւ հոգւով. աղմուս, մեղեդի, մեւեդի, եպիսկոպոս, երեց, պատրիարք, կարտղիկի, կարտղիկոս, եւ այլն:

2. Երեքսրբեան փառաբանութիւնը ո՞րն է:

Պ. «Սուրբ Աստուած, սուրբ եւ հօր, սուրբ եւ սենահի, որ իսպէցար վասն մեր, (կամ որ յարեար իսկեղեցոց եւ այլն, ըստ աւուրն պատշաճի) ողորմես մեզ»:

2. Այս սուրբ Աստուած երգին վրայ ինչ գիտելիք կայ.

Պ. Թէպէտ այս երգը շատ հին է, եւ ամենայն քրիստոնէից մէջ յարգի է իբրեւ առաքելաւանդ երգ, բայց այս անվնաս տարբերութիւնը կայ որ Յոյնք եւ Լատինացիք գէթ քանի մը հարիւր տարիէ իվեր իգէմս երրորդութեան կերգեն այս երգը, ուստի

եւ չեն ըսեր որ իսպեցար վասն մեր. կամ որ յարեար իմեռեցոց, եւ այլն. իսկ մեր Հայաստանեայց եկեղեցին նոյն երգը իսկզբանէ հետէ իդէմն Քրիստոսի կերպէ ճշմարիտ Աստուած ճանաչելով եւ դաւանելով զնա:

Հ. Սարկաւազին սուրբ աւետարանը բարձրացընելով՝ ժողովրդեան համբուրել տալը ինչ խորհուրդ ունի.

Պ. Որովհետեւ յետ սակաւուց աւետարան պիտի կարգացուի, սարկաւազը ժողովրդեան հաւատքը եւ ուշադրութիւնը կարթընցընէ՝ սուրբ աւետարանը ամենուն առջեւ բարձրացընելով, եւ ժողովրդեան կամքահանայից մէջէն պատուաւոր մէկու մը համբուրել տալով:

))) տր աւ.

Հ. Այն միջոցին քահանայն ինչ աղօթք կընէ ծածուկ.

Պ. Սրբոյն Բարսղի գեղեցիկ մէկ աղօթքը կասէ, որ է այս.

„ Աստուած սուրբ որ ի սուրբս հանգուցեալ ես, եւ երեքսրբեան ձայնիս սերօրէք գովին զքեզ՝ եւ քերօրէք փառարանեն, եւ ամենայն երկնային զօրութիւնք քեզ երկրպագանեն: Որ ի չգոյէ իգոյ ամեր զամենայն

Ո՛վ սուրբդ Աստուած, դու սրբոց սիրտը կհանգչես, սերովբէք սուրբ սուրբ սուրբ ասելով զքեզ կօրհնեն, եւ քերովբէք կփառարանեն, եւ բոլոր երկնային զօրութիւնները քեզի երկրպագութիւն կընեն: Դուս ոչնչէն ստեղ

արարածս. որ արարեր ըզմարդն ըստ պատկերի քում եւ նմանութեան, եւ ամենայն շնորհիւ քով գնա զարդարեցեր, եւ ուսուցեր խնդրել գիմաստութիւն եւ զգոնութիւն: եւ ոչ անտես արարեր գմեղուցեալսն, այլ եղեր իվերայ նորս ապաշխարութիւն փրկութեան: Որ արժանի արարեր գմեզ գնուաստացեալ եւ զանարժան ծառայքս քո իժամուս յայսմիկ կալ առաջի փառաց սրբութեան սեղանոյ քո եւ զօրինաւոր երկրպագութիւն եւ զփառարանութիւն մասուցանել քեզ: Դու Տէր, ընկալ իրերանոյ մեղաւորացըս զերեքսրբեան օրհնութիւնս, եւ պահեա՛ գմեզ քոյին քաղցրութեամբդ. բող մեզ զամենայն յանցանս մեր զկամայ եւ զակամայ: Սըրբեա՛ զհոգի՝ զմիտս՝ եւ զմարմինս մեր, եւ շնորհեալ իսրբութեան պաշտել զքեզ զամենայն առօրս կենաց մերոց, բարեխօսութեամբ սրբուհւոյ Աստուածամինն եւ ամենայն սրբոց քոց՝ որք յաւիտենից քեզ բարեհաճոյացան: Զի սուրբ ես Տէր Աստուած մեր. եւ քեզ վայելէ փառք իշխանութիւն եւ պատիւ, այժմ եւ միշտ

ձեցիր բովանդակ արարածները, իսկ մարդը ստեղծեցիր քու պատկերիդ նման, եւ ամեն տեսակ շնորհքներովդ զինքը զարդարեցիր, եւ խրատեցիր որ իմաստութեան եւ սրբութեան ետեսէ լինի, եւ երբոր մեղանչեց քեզի դեմ՝ երեսէ չբողոցիր, հապա փրկաւետ ապաշխարութեան խորհուրդը ապսպրեցիր իրեն: Դու Տէր արժանի բրիբ գմեզ, որ քու անպիտան եւ անարժան ծառայքդ եմք, այս միջոցիս քու փառացդ սուրբ սեղանոյն առջեւը կենալ, եւ քեզի օրինաւոր երկրպագութիւն եւ փառարանութիւն մատուցանել: Ուրեմն դու ընդունէ՛ մեղաւորացս բերնէն այս երեքսրբեան օրհնութիւնը, եւ պահէ պահպանէ՛ գմեզ քու քաղցր մարդասիրութեամբդ. բող մեզի մեր ամեն յանցանքները՝ ինչ որ կամաւ եւ ակամայ գործեր եմք: Սրբէ եւ մաքրէ մեր հոգին, միտքը եւ մարմինը, եւ արժանի արա՛ գմեզ սրբութեամբ պաշտել զմեզ բոլոր մեր կենացը մեզ, բարեխօսութեամբ սուրբ Աստուածամինն եւ ամենայն սրբոց՝ որ իյաւիտենից հաճոյացան քու ամենաբարի

եւ յախտեանս լախտենից
ամեն՝:

կամացդ: Վասն զի դուն
սուրբ ես, Տէր Աստուած
մեր, եւ քեզի կվայելէ ամե-
նայն փառք իշխւ.:

ԸՆԹԵՐՅՈՒՄԾ, ԱԻԵՏԱՐԱՆ ԵՒ ՀԱՒԱՏԱՄՔ.

Հ. Երեքսրբեան փառաբանութենէն յետոյ
պատարագին որ մասը կսկսի.

Պ. Մարգարէական եւ առաքելական գրոց,
եւ յետոյ աւետարանի ընթերցմունք:

Հ. Ի՞նչ կերպով կսկսի այս մասը.

Պ. Սարկաւազը կը արողէ՝ Ժողովրդեան
տունն առ տուն՝ թէ ո՞ւմ եւ ինչ բանի հա-
մար պէտք է աղօթք ընեն. այսինքն աշ-
խարհիս խաղաղութեան, եկեղեցւոյ հաս-
տատութեան, եկեղեցւոյ առաջնորդաց եւ
քահանայից, եւ թագաւորաց կենդանու-
թեանն ու փրկութեանը համար: Ժողովուր-
դըն ալ ամէն մէկուն պատասխան կուտայ
«Տէր ողորմես» ասելով, որ հին եւ սքան-
չելի աղօթք է համառօտ:

Յետոյ կյորգորէ զԺողովուրդն որ խնդրեն
յԱստուծոյ՝ որպէս զի այն սուրբ պատա-
րագին միջոցը եւ առաջիկայ օրը խաղա-
ղութեամբ անցընեն. «Զժամ սուրբ պահարա-
ցիս եւ զսուաչիկայ օրս խաղաղութեամբ անցընա-
նել՝ հաւատով իՏեառնէ խնդրեցումք»: Ժողովուր-
դըն ալ կասէ, «Շնորհես Տէր:

Դարձեալ խնդրեմք, կասէ, որ խաղաղու-
թեան հրեշտակ մը պահապան լինի մեզի.—

«Զհրեշտակ խաղաղութեան պահապան անձանց մե-
րոց իՏեառնէ խնդրեցումք»:

Խնդրեմք որ Աստուած քառութիւն եւ թո-
ղութիւն շնորհէ մեր մեղքերուն.— «Զհարա-
րիս եւ զքողորիս յանցանաց մերոց իՏեառնէ
խնդրեցումք».

Խնդրեմք որ սուրբ խաչին մեծ ու զօրա-
ւոր ոյժը մեզի օգնական ու պահապան լի-
նի.— «Զսրբոյ խաչին մեծ եւ կարող զօրաբիւնն
յօգևորիս անձանց մերոց իՏեառնէ խնդրեցումք»:
Ժողովուրդը կասէ ամէն մէկուն. «Շնորհես
Տէր»:

Դարձեալ ամէնքս միաբան աղաչեմք զԱս-
տուած որ հաստատ պահէ մեր սուրբ եւ
ճշմարիտ քրիստոնէական հաւատքը.— «Եւ
եւս միաբան վասն նշմարիտ եւ սուրբ հաւատոյս
մերոյ, զՏէր աղաչեցումք»: Ժողովուրդը կասէ.
«Տէր ողորմես»:

Մեր զմեզ եւ մէկզմէկ յանձնեմք Աստու-
ծոյ որ ամէն բանի կարող է.— «Զանձինս
մեր եւ զխնեանս Տեառն Աստուծոյ անեղակալիս
յանձն արացումք»: — Ժողովուրդը կպատաս-
խանէ. «Քեզ Տեառնդ յանձն եղիցումք.— Այս
Տէր, քեզի յանձնուած ու ապաւինած եմք»:

Սարկաւազը կվերջացընէ իւր յորդորանքը աղօթական ձեւով՝ ասելով առ Աստուած. Ողորմէ մեզի, Տէր Աստուած մեր՝ քու մեծ սոցորմութեանդ չափովը : — «Ողորմեաց մեզ Տէր Աստուած մեր՝ ըս մեծի ողորմութեան քու» . եւ առ ժողովուրդն կասէ. «Ասասցուք անկե՛ստեան միաբանութեանք» : Ժողովուրդն ալ պատասխան կուտայ՝ երեք անգամ՝ Տէր ողորմես ասելով :

Այն միջոցին քահանայն այս համառօտ աղօթքը կասէ.

», Տէր Աստուած մեր, ըզրագկատարած գաղափարան ծառայից քոց վերջնկացիս եւ ողորմեսցիս ըստ մեծի ողորմութեան քում : Զգրութիան քո առաքեա իվերայ մեր եւ ամենայն ժողովրդեանս՝ որք ակն ունին առ ի քեն առատ ողորմութեանը :

Տէր Աստուած մեր, քու ծառայից ըզրագկատարած աղափարանքը ընդունէ, եւ ըստ մեծի ողորմութեանդ ողորմէ մեզի : Դրկէ քու գրութիանդ մեր վրայ ու բոլոր այս ժողովրդեան վրայ, որ քեզմէ կսպասին յուսով առատ ողորմութեանդ :

Հ. Բազկատարած աղօթքը ո՞րն է.

Պ. Այն բնական եւ հին ու գեղեցիկ աղաչանքի ձեւն է՝ որով մարդ երկու ձեռքը տարածած, կամ քիչ շատ բացած, ջերմեւանդ սրտով կմտաուցանէ Աստուծոյ իւր խնդիրքները :

Հ. Ընթերցուածները ինչ խորհրդով եւ ինչ կարգով կկարդացուին.

Պ. Մեր եկեղեցւոյն կանոնովը՝ ըստ հին սովորութեան ամենայն եկեղեցեաց՝ առաջ հին կսակարսնէն օրուան խորհրդոյն յարմար հատուած մը կկարդացուի, յետոյ գործ առաքելոցէն կամ առաքելական քրքերէն, եւ այն՝ ժողովրդին առջեւը՝ գրակալով :

Ընթերցուած կարդացողը առաջ կասէ, « Այեղուխ, այեղուխ » . այսինքն օրհնեցէք զԱստուած, փառք տուէք Աստուծոյ որ հին եւ նոր կտակարանին մէջ իւր ճշմարտութիւնը եւ սուրբ կամքը յայտներ է մեզի. հետն ալ ընթերցուածին յարմար որոշուած սաղմոսին մէկ կամ երկու տունը կասէ, եւ կսկսի կարգալ :

Հ. Ժողովուրդը ինչ կերպով մտիկ կընէ ընթերցուածները.

Պ. Հանդարտ կեցած կամ նստած, եւ մեծ ուշագրութեամբ :

Հ. Ընթերցուածէն վերջը ինչ կասուի.

Պ. Դպիրները երգով կասեն դարձեալ, « Այեղուխ, այեղուխ », եւ սաղմոսէն տուն մը ըստ աւուրն պատշաճի. եւ սարկաւազը կրկնելով կասէ. « Այեղուխ օրի » . այսինքն օրհնեցէք զԱստուած, եւ ուղիղ կեցէք հօգւով. եւս եւ մարմնով՝ ոտք ելէք, ոտքի վրայ կանգնած մտիկ ըրէք աւետարանն որ այժմ պիտի կարդացուի :

2. Քահանայն այն միջոցին ինչ կրնէ.

Պ. Կդառնայ կիսաչակնքէ ժողովրդեան վերայ ու խաղաղութիւն կուտայ. ժողովուրդն ալ կասէ իւր սովորական պատասխանովը, «Եւ ընդ հոգւոյդ քում»:

2. Աւետարանի կարգացմունքը ինչ կերպով կսկսի.

Պ. Առջ սարկաւազը կքարոզէ ամենուն թէ «երկիրս ծնունդս յայսինքն ասիւ եւ գողութեամբ մտիկ ըրէք: Իսկ աւետարան կարգացողը, որ է միւս սարկաւազը կամ թէ սարկաւազ չգտնուած ատենը քահանայն, վրայ կբերէ թէ. «Մրոյ Աւեստանիս՝ որ ըստ Մասքուսի. (կամ Մարկուսի կամ Ղուկասու, կամ Յովհաննու)». այսինքն այս աւետարանիս մտիկ ըրէք որ Մատթէոսի (կամ Մարկոսի, Ղուկասու, Յովհաննու) գրածն է:

Երբոր ժողովուրդը Աստուծոյ փառք տալով կյայտնէ իւր յօժարակամ պատրաստութիւնը, եւ կասէ. «Փառք քեզ Տէր Աստուծ մեր», սարկաւազը դարձեալ կպատուիրէ ու կասէ. «Պոսիստակ», ու շ գնեմք. եւ ժողովուրդը յայտնելով իւր դաւանանքը, որով կհաւատայ թէ սուրբ աւետարանը Աստուծոյ խօսքն է, պատասխան կուտայ թէ «Ասէ Աստուծ». եւ այնպէս պատկառանք եւ մտադրու-

թեամբ կլսէ սուրբ աւետարանը: Իսկ երբ վերջանայ աւետարանին ընթերցմունքը, նորէն փառք կուտայ Աստուծոյ՝ որ իւր կամքը եւ ճշմարտութիւնը յայտներ է մարդկանց սուրբ աւետարանով:

2. Աւետարանէն յետոյ ինչ պատճառի համար Հաւատարմ կասուի.

Պ. Որպէս զի ժողովուրդը հաստատուի իւր հաւատքին մէջ՝ զոր ունի աւետարանին խօսքերուն եւ պատարագի սուրբ խորհրդոյն:

2. Ժողովուրդը Հաւատարմ ասելու ատեն ինչո՞ւ ձեռնամած կկենայ.

Պ. Ձեռնամած կենալով աղօթելը բնական նշան է սաստիկ ուշադրութեան եւ ջերմեռանդութեան, եւ կցուցընէ թէ ինչպէս որ մարդուս ձեռքը այն ձեւով ազատ կըմնայ ուրիշ ամէն գործողութենէն, այսպէս ալ միտքը ազատ է այն միջոցին ուրիշ ամէն դբաղմունքէ:

2. Մինչեւ որ ատեն ձեռնամած կկենայ ժողովուրդը.

Պ. Սովորաբար մինչեւ «Իսկ որք ասեն» կըտորը, որ բուն հաւատամքին մասը չէ:

2. Հաւատացելոց պատարագ ասուած մասը երբ եւ ինչ կերպով կսկսի.

Պ. Հաւատամքէն ետքը սարկաւազը կքարոզէ ժողովրդեան, ու կխորատէ որ հաւատ.

քով խնդրեն յԱստուծոյ իրենց մեղքերուն
թողութիւն եւ ամէն տեսակ շնորհք եւ ո-
ղորմութիւն, այս խօսքերովս-

», եւ եւս հաւատով աղա-
ջեսցուք եւ խնայրեսցուք ի
Տեառնե Աստուծոյ եւ ի Փրկիչ
չեն մերսե Յիսուսէ Բրիստոս-
սէ ի ժամուս պաշտաման եւ
աղօթից, զի արժանի ընդու-
նելութան արասցէ, լուիցե
ձայնի աղաջանաց մերոց,
ընկացի զխնդրուածս սրտից
մերոց, բողբէ պանցանս
մեր, ողորմեսցի իվերայ մեր:
Աղօթք մեր եւ խնդրուածք
յամենայն ժամ մտցեն առա-
ջի մեծի տէրութեան նորա.
եւ նա տացէ մեզ միարան՝
միով հաւատով եւ արդարու-
թեամբ վաստակիլ ի գործս
քարեաց: Զի գողորմութեան
զնորն իւր արասցէ իվերայ
մեր Տէրն ամենակալ, կե-
ցուսցէ եւ ողորմեսցի:

Դարձեալ հաւատով աղա-
ջեմք եւ աղօթեմք առ Տէր
մեր եւ Աստուած եւ Փրկիչ
Յիսուս Բրիստոս այս ժամ
պատարագիս միջոցին, որ
արժան համարի մեր աղօթքն
ընդունել, եւ մեր աղաջա-
նաց ձայնին մտիկ ընէ, մեր
սրտանց ըրած պաղատանք-
ները յսէ, մեր մեղքերուն բո-
ղութիւն տայ, գրայ եւ ողոր-
մի մեզի: Մեր աղօթքն ու
խնդրուածքները ամեն ժա-
մանակ նորա մեծ տէրու-
թեանը առջեւ ելնեն. եւ նա
տայ մեզի միարանական հո-
գով, մի միայն հաւատով եւ
արդար վարք անցնելով աշ-
խատիլ բարի գործքերու.
այնպէս որ իւր ողորմութեան
շնորհքները անպակաս ընէ
մեր վրայէն ամենակալն Աս-
տուած, եւ ինքը փրկէ գմեզ
ու ողորմի մեզի:

Հ. Այն միջոցին ինչ աղօթք կընէ քահա-
նայն.

Պ. « Տէր մեր եւ փրկիչ Յիսուս Բրիստոս » ա-
ղօթքը՝ որով Աստուծոյ շնորհքն ու ողոր-
մութիւնը կխնդրէ՝ յիշելով Բրիստոսի Տեա-

ւրն մերոյ չարչարանաց ու Հոգւոյն Սրբոյ
գալստեան առաջ պարգեւները, որ օրուան
այս միջոցին, այսինքն կէսօրուան մօտ կամ
կէսօրէն երկու երեք ժամ առաջ պարգեւե-
ցան կատէ:

», Տէր մեր եւ Փրկիչ Յի-
սուս Բրիստոս, որ մեծդ
եւ ողորմութեամբ եւ առատ
պարգեւօք բարերարութեան
քո: Որ դու քիչի կամաւ
ի ժամուս յայսմիկ համբերե-
ցիր չարչարանաց եւ մահու
յաղագս մեղաց մերոց, եւ
պարգեւեցիր առատապէս ըզ-
պարգես Հոգւոյդ սրբոյ ե-
րանելի առաքելոցն. հա-
ղորդս արա եւ՝ գմեզ Տէր
աղաջեմք գքեզ, աստուա-
ծային պարգեւացդ, բողու-
թեան մեղաց՝ եւ ընդունե-
լութեան Հոգւոյդ սրբոյ:

Տէր մեր եւ Փրկիչ Յիսուս
Բրիստոս, քո ողորմու-
թիւնդ մեծ է, եւ բարեա-
րութեանդ պարգեւները ա-
ռատ են: Դու որ քո կա-
մօքդ այս ժամուս՝ մեր մե-
ղացը համար համբերեցիր
չարչարանաց եւ մահու, եւ
առատապէս պարգեւեցիր
Հոգւոյդ սրբոյ պարգեւները
երանելի առաքելոց. կաղա-
ջեմք գքեզ Տէր, մասնակից
արա նաեւ գմեզ աստուա-
ծային պարգեւներուդ, այս-
ինքն մեղաց բողութիւն եւ
Հոգիդ սուրբ ընդունելու:

Յետոյ աղօթքին վերջի կտորը ձայնով կատէ.

», Որպէս զի արժանաւորք
եղիցուք գոնութեամբ փա-
ռատորկ գքեզ ընդ Հօր եւ
սուրբ Հոգւոյդ. այժմ:

Որպէս զի արժանի լինիմք
գոհանալով փառաւորել ըզ-
քեզ Բրիստոս ընդ Հօր եւ
սուրբ Հոգւոյդ. այժմ:

Եւ ժողովրդեան խաղաղութիւն տալէն յե-
տոյ ուրիշ աղօթքով մի Բրիստոսի խաղա-
ղութիւնը կխնդրէ ամենուէն համար.

« Խաղաղութեամբ քով Քրիստոս Փրկիչ մեր՝ որ ի վեր է քան գամենայն միտս եւ զբանս, ամրացո զմեզ եւ աներկիւղ պանեա յամենայն չարեւ. հաւատարեա զմեզ ընդ ճշմարիտ երկրպագոս քո որք հոգւով եւ ճշմարտութեամբ քեզ երկրպագանեն. վասն զի ամենասուրբ երրորդութեանդ վայելի փառք իշխանութիւն եւ պատիւ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամեն՛:»

Յետոյ կատէ, «*Օրհնեալ Տեր մեր Յիսուս Քրիստոս*», եւ սարկաւագին խնդրանօքը կբառնայ կորհնէ զԺողովուրդը՝ ասելով. «*Տեր Աստուած օրհնեացի զամենեւեւսնդ*»: Ժողովուրդն ալ երեւը խաչակնքելով կընդունի օրհնութիւնն ու կատէ. «*Սաւեակ*»:

Վ Ե Ր Ս Բ Ե Ր Ո Ի Թ Ի Ի Ն .

- Հ. Վերաբերութիւնն ինչ է.
- Պ. Հին ատենը բոլոր Ժողովուրդը, այսինքն եկեղեցականք եւ աշխարհականք, արք եւ կանայք, այս միջոցիս կբերէին թափօրով հաց ու գինի՝ կգնէին Ընծայարան ասուած սեղանին վերայ. քահանայն այս միջոցիս կընդունէր այն ընծայքը, յետոյ նոցա մէկ կտորը կաւնուր սուրբ սեղանը, կսըր-

« Խրիստոս Փրկիչ մեր, քու այն խաղաղութեամբք որ ամեն խելքե ու խօսքե վեր է՝ հաստատե զմեզ ու անվախ պանպանե ամեն տեսակ չարիքներե. հաւատարեցուր զմեզ այն քեզի ճշմարիտ երկրպագութիւն ընողներուն որ հոգւով եւ ճշմարտութեամբ կպաշտեն ըզքեզ. վասն զի քու ամենասուրբ երրորդութեանդ կը վայելի փառք, իշխանութիւն եւ պատիւ, այժմ եւ:

բագործէր իմարմին եւ յարիւն Քրիստոսի, յօրմէ կհաղորդուէին արժանաւորքն. իսկ չհաղորդուողներուն կբաժնուէին այն ընծայից մնացած կտորները՝ պատարագին վերջերը, որպէս զի նոքա եւս մասնակից համարուին կերպով մը սուրբ սեղանոյն:

Յետոյ եկեղեցին ամէն տեղ այս արարողութիւնը թեթեւացոյց, եւ մեր ազգին մէջ սովորութիւն եղաւ՝ միայն սրբագործելին յշխարհն ու գինին թափօրապէս Ժողովուրդեան մէջէն անցընելով, եւ կամ սեղանոյն ետեւէն պտըտցընելով՝ վերաբերել պատուով ու տանիլ տալ քահանային, սր խնկարկութեամբ կընդունի ու սեղանոյն վրայ կգնէ:—Այս արարողութիւնը երբեմն աւելի հանդիսով կկատարուի եւ երբեմն համառօտ:

- Հ. Դպիրք այն միջոցին ինչ կերգեն.
- Պ. Սարկաւագը առաջ կբարոզէ գպրաց որ քաղցը ձայնով եւ ջերմեւանդութեամբ հոգեւոր երգեր, այսինքն սաղմոս, մեղեգի եւ ուրիշ սրտաշարժ տաղեր երգեն. «*Սաղմոս արսացիք Տեսու Աստուծոյ մերում, դպիրք, ձայնիւ քաղցրութեամբ. զերգս հոգեւորս*»: Դպիրն ալ *Սրբապատգամ* ասացուած երգերուն մէկը կերգեն՝ ըսա աւուր պատշաճի:

Հ. Երգեցողութիւնը, այսինքն եկեղեցական պաշտամանց մէջ երգով բան ասելը

ուսկից մտած է, թնչ խորհուրդ ունի, եւ թնչպէս պէտք է լինի.

Պ. Երգեցողութիւնը ամէն ժամանակ եղած է կեկեցեցոյ մէջ՝ թէ հին օրինաց ատենը եւ թէ քրիստոնէութեան, իբրեւ բնական եւ սրտաշարժ զարգ եւ արարողութիւն աստուածային պաշտամանց. եւ պէտք է անպատճառ լինի ազգային եղանակներով՝ կանոնաւոր կերպիւ, լայեւրուց հանդարտութեամբ եւ քաղցր ձայնիւ, ինչպէս որ սուրբ Հարք եւս միշտ կապսարեն:

Հ. Հանգիստւոր վերաբերութիւնն ինչպէս կընեն.

Պ. Հանգիստւոր պատարագներու ատեն եղած վերաբերութեան արարողութիւնը այսպէս է: Երբոր քահանայն կասէ. «Տէր Ասուած օրհնեսցի զամենեսեակդ», Սարկաւազը կերգէ «Սաղմոս ասացիք», եւ գպիրք Սրբ. քասացորիւնը՝ ոտքի վրայ կեցած: Այնուհետեւ սարկաւազը կասէ.

„Մի ոք յերախայից, մի ոք իբերանաւատից, եւ մի ոք յապաշխարոյաց եւ յանմաքրից մերձեցի յաստուածային խորհուրդս“:

Թող երախաներեն (այսինքն դեռ չկնքուած քրիստոնեաներեն), քերանաւատներեն եւ ապաշխարողներեն ո՞ւր անաբար՝ անսուրբ մեղանորներեն մեկն ալ բռնտենայ այս աստուածային խորհրդոյս:

Դպիրքը կպտտասխանեն.

„Մարմին տերունական եւ արիւն փրկչական կայ առաջի. երկնային զօրութիւնքն յաներեւոյս երգեն եւ ասեն անհնգիստ բարբառով. սուրբ՝ սուրբ՝ սուրբ Տէր զօրութեանց“:

Կհաստամք որ Փրկչին մերոյ տերունական մարմինը եւ փրկական արիւնը սեղանին վրայ է. ուստի երկնային զօրութիւնք (երեշտակները) աներեւոյր կերպով կերգեն ու անզոյար ձայնով կասեն, սուրբ՝ սուրբ՝ սուրբ Տէր զօրութեանց:

Յետոյ խնկարկելով կերթան ընծայարանին առջեւ, ու սարկաւազը կասէ սուղմոսին այս տունը.

„Յարեաւ եմար զխորանիւր եւ ինքնորպէս փեսայ՝ զի եյանէ յառազատե իւրմ“:

Իւր խորանը (վրանը) արեւու մէջ դրաւ, եւ ինքը իւր առազատեան ելնող փեսայի կնմանի:

Դպիրքն.

„Եւ ցնծայ նա որպէս հրակայ յընթանայ զհանապարհս իւր“:

Եւ իւր ճանապարհեն գնացած ատենը հսկայի կնմանի:

Սարկաւազը կսկսի եւ գպիրք առաջ կտանին, կտող կտոր երգելով, այս հին ու փառաւոր երգը, որ յունարենէն թարգմանուած է.

„Որք զբրովբէիցն խորհրդարար կերպարանիմք, եւ կենդանարար Երրորդութեան զերեքսրբեան օրհնութիւնս մատուցանեմք, զա-

Մեր որ քերովբէից խորհուրդը կկատարեմք, եւ կենդանարար Երրորդութեան երեքսրբեան օրհնութիւնը կբաժնուցանեմք (սուրբ սուրբ

մենայն զկենցադականս ի բաց դնելով զգործս, որպէս զի զբազաւորն ամենեցուն ընդունիցիմք, եւ զհրեշտակացն հանդիսապէս ընծայեալ բերեմք զկարգս:

սուրբ ասելով), ամենայն աշխարհային գործոց զբաղմունքները մեկդի դնեմք, որպէս զի բազաւորաց բազաւորը ընդունիմք, եւ հրեշտակաց կարգաւորութիւնը հանդիսապէս կատարեմք:

Սարկաւազը ընծայքը վերուցած, եւ միւս սարկաւազը առջեւէն խնկարկելով, երբօր կհասնին շիտակ գէպի արեւելք, կասէ սկիհը վերցընող սարկաւազը. «Ճանապարհ արարեի այնմիկ որ նստի յերկինս երկնից ընդ արեւելս».

— Ճանապարհ բացէք այնմ որ երկնից երկինքը կընակի գէպի արեւելք:

Դպիրք կերգեն. «Եւ կենդանաւար երրորդութեանն» եւ այլն:

Յետոյ կուգան գէպ իհարաւ, ու կասէ սարկաւազը այս ազմուրը.

«Աստուած ինարանոյ եկեացէ, եւ սուրբն իՓառան լեռնէ»:

Աստուած հարաւսն պիտի գայ, եւ սուրբը (Փրկիչն) Փառան լեռնէ:

Դպիրն. «Ջամենայն զկենցադականս իբաց դնելով զգործս»:

Իսկ երբօր խորանին աստիճանին մօտ կուգայ, կասէ սարկաւազը հանդարտ ձայնով.

«Համբարձեք իշխանք ըզդրունս ձեր իվեր. համբարձցին դրունք յաւիտենից, եւ մտցէ բազաւոր փառաց»:

Ո՛վ իշխանութիւնք երկնից, վեր վերուցեք ձեր դրոները. վերնան յաւիտենից դռներն որ փառաց բազաւորը երկինք մտնէ:

Քահանայն խնկարկելով կհարցանէ.

«Ո՛վ է սա բազաւոր փառաց՝ Տեր հզօր գորութեամբ իւրով. Տեր կարող իպատեւրագմի»:

Ո՛վ է այս փառաց բազաւոր, այս հզօր եւ զօրաւոր Տերը, այս պատերազմի մեջ յարական Տերը:

Դպիրքն. «Որպէս զի զբազաւորն ամենեցուն ընդունիցիմք».

Սարկաւազն. «Հաւբարձիք իշխանս» եւ այլն:

Քահանայն. «Ո՛վ է սա բազաւոր փառաց եւ Տեր գորութեանց»:

Դպիրքն. «Եւ զհրեշտակացն հանդիսապէս ընծայեալ բերեմք զկարգ»:

Սարկաւազն. «Սա ինքն է բազաւոր փառաց»:

Այն ատեն քահանայն սկհին ծածկոյթը կհամբուրէ ու կառնու սարկաւազին ձեռքէն. ժողովրդեան վրայ կխաչակնքէ անով ու կասէ. «Օրհնենայ եկեալ անուառք Տեառն»:

Դպիրքն. «Աշխուիս»:

Հ. Առանց թափօրական հանդիսի ինչ կերպով կկատարուի վերաբերութիւնը.

Պ. Երբօր սարկաւազը կասէ Մի ոք յերախայիցը, եւ գպիրք Մարմին տեղաւանը, սարկաւազը կերգէ Սաղմոս ասացիք, եւ գպիրք ծունկի վրայ եկած՝ Սրբասացութիւնը կերգեն: Այն միջոցին սարկաւազը կխնկարկէ սեղանոյն, յետոյ ընծայից. ձեռքը կառնու սկիհը քօղովը հանդերձ, ու գէպի վեր բար-

Ճրացուցած ծանր ծանր քալելով՝ գիմացէն ալ խնկարկուծիւն ընդունելով կպտըտի սեղանին ետեւէն, ու ձախակողմեան գունէն ելնելով՝ կուգայ սեղանոյն աստիճանին քովը. քահանայն ալ խնկարկուծեամբ կընդունի սուրբ սպասը, կօրհնէ անով զժողովուրդը եւ կընէ սեղանոյն վրայ:

Հ. Սարկաւազը « Մի ոք յերախայից » ասելովը ինչ կուզէ հասկըցընել մասնաւորապէս.

Պ. Կապսպրէ ժողովրդեան (Տին սովորութիւնը յիշեցընելով) որ մի գուցէ երախայք՝ թերահաւատք, ապաշխարողք եւ անմաքուրք ընծայ բերեն սուրբ սեղանոյն:

Հ. Դպրաց պատասխանը ինչ տըքով է.

Պ. Դպրաց՝ այսինքն ժողովրդեան տուած պատասխանին իմաստը այս է թէ «Այո, գիտեմք եւ կհաւատամք որ Քրիստոսի Տեառն մերոյ մարմինն եւ փրկական արիւնը արգէն կայ սեղանոյն վրայ սուրբ հաղորդութեան խորհրդով, եւ այժմ՝ գարձեալ պիտի կատարուինոյն սուրբ խորհուրդը. մինչդեռ երկնային հրեշտակները առանց մեր աչքին երեւնալու կերգեն ու կասեն «Սուրբ, սուրբ, սուրբ Տէր զօրութեանց»:

Հ. Վերաբերութիւնը ինչ մասնաւոր խորհուրդ ունի.

Պ. Օրինակ է գալստեանն Քրիստոսի յաշխարհ մտրդեղութեամբ, եւ գալստեան նո-

րա խուրը սեղանն՝ հաղորդութեան խորհրդով:

Հ. Քահանայն ինչ ազօթք կընէ այն միջոցին՝ յորում՝ դպիրք սրբասացութիւնը կերգեն.

Պ. Քահանայն սուրբ սեղանոյն առջեւը խոնարհած, այս ազօթքը կասէ իծածուկ.

», Ոչ ոք արժանի է լըմբունեցս մարմնաւոր ակտիւք եւ ցանկութեամբ մատչել խեղան քո, կամ սպասաւորել մեծի արքունական փառաց քոց: Քանզի պաշտել գրեզ՝ մեծ եւ անաւոր՝ երկնաւոր զօրութեանց իսկ եւ սակայն վասն անբարերարութեան քոյ՝ անպարզելի Բանդ Հօր եղեր մարդ, եւ քահանայապետ մեր երեսեցար եւ իր Տէր ամենեցուն՝ այս սպասաւորութեան եւ անարիւն գենման գրահանայութիւն աւանդելը մեզ: Վասն զի դու եւ Տէր Աստուած մեր, որ տիրես երկնաւորաց եւ երկրաւորաց, որ իվերայ քերովրեական արեոյ բազմիս, սերովրէից Տէր եւ բազաւոր Իսրայելի: Որ միայն սուրբ եւ եւ խուրքս նանգուցեալ, աղաչեմ գրեզ՝ միայն բարեբար եւ հեշտալուր, նայեալիս իմեղուցեալ եւ յանպի-

Մեզի պէս մարմնաւոր ակտերով եւ ցանկութեամբ բռնուածներէն մեկն այ արժանի չէ քո սեղանիդ մօտենալ, եւ կամ քո մեծ ու բազաւորական փառաց սպասաւորութիւն ընել: Վասն զի գրեզ պաշտելը, ով մեծ եւ անաւոր Տէր, քո երկնային հրեշտակաց զօրմն եւ սակայն քո անուն բարերարութեամբ, դուն որ անբովանդակելի Բանդ եւ Հօր Աստուծոյ՝ մարդ եղար, եւ մեզի քահանայապետ յայտնուեցար. եւ որովհետեւ Տէր եւ ամենայնի եւ ամենեցուն, այս պաշտօնն ու անարիւն զոհիդ քահանայութիւնը մեզի աւանդելիր: Վասն զի դու եւ մեր Տէրն ու Աստուածը որ երկնաւոր եւ երկրաւոր արարածոց վրայ կտիրես, եւ քերովրեական արեոի վրայ բազմած եւ, ով Տէրդ սերովրէից եւ բազաւորդ Իսրայելի: Դուն որ

տան ծառայս քո, եւ սրբեալ
 զնոզի եւ զմիտսիմ յամենայն
 պղծութենէ չարին. եւ բա-
 ւականացո զիս գորութեամբ
 սուրբ Հոգւոյդ, որ զգեցեալ
 եմ զբանհայականս շնորհ,
 կալ առաջի սրբոյ սեղանոյս
 եւ քահանայագործել զքո ա-
 նարատ մարմինդ եւ զպա-
 տուական արինդ: Քեզ խո-
 նարնեցուցեալ զպարանոցս
 իմ՝ մաղբեմ, մի դարձու-
 ցաներ գերեսս քո յինէն, եւ
 մի մերժեր զիս իծառայիցդ
 քոց. այլ արժանի արա մա-
 տուցանել քեզ զընծայս զայս
 յինէն իմեղուցեալ եւ յան-
 արժան ծառայես քումմէ:
 Վասն զի դու ես որ մատու-
 ցանես եւ մատչիս, եւ ըն-
 դունիս եւ տաս, Քրիստոս
 Աստուած մեր: Եւ քեզ փառս
 մատուցանեմք հանդերձ ան-
 սկիզբն քո Հարբդ եւ ամե-
 նաստուր եւ բարերար Հո-
 գւովդ. այժմեւ միշտ եւ յաւի-
 տնանս յաւիտենից, ամեն՝:

միայն սուրբ եւ եւ սրբոց
 վրայ կհանգչիս, կաղաչեմ
 զքեզ՝ միայն բարերար եւ
 քաղցրութեամբ մեր աղօթ-
 քը լսող, նայէ իմ վրաս՝
 որ քու մեղապարս եւ ան-
 պիտան ծառայդ եմ, եւ սրբէ
 մաքրէ միտքս չարին ամեն
 տեսակ պղծութենէն, եւ ոյժ
 տուր Հոգւոյդ սրբոյ գորու-
 բեամբը ինձի, որ այս քա-
 հանայական շնորհքը վրաս
 առեր իմ, սուրբ սեղանոյս
 առջեւը արժանաւորապէս
 կենայու եւ քահանայագոր-
 ծելու քու անարատ մար-
 մինդ ու պատուական ա-
 րինդ: Ահա քու առջեւդ
 վիզս խոնարնեցրնելով կա-
 ղաչեմ, մի դարձրնէր քու
 երեսդ ինձմէ, եւ մի հաներ
 զիս քու ծառայիցդ կարգէն,
 հապա արժանի արա զիս՝ որ
 ինձի պէս մեղապարտ ու
 անարժան ծառայդ մատու-
 ցանէ քեզի այս ընծան:
 Վասն զի դու ես բէ մատու-
 ցանողը, բէ մատուցուողը,
 բէ ընդունողը եւ բէ մե-
 զի շնորհք եւ ողորմութիւն
 տուողը, Քրիստոս Աստուած
 մեր: Եւ մեք քեզի փառք
 կմատուցանեմք, նոյնպէս եւ
 քու անսկիզբն Հօրդ եւ
 ամենասուրբ եւ բարերար
 Հոգւոյդ, այժմ եւ:

Հ. Բահանային սկիհով օրհնութիւն տալը
 արդեօք կասկած չընտար ժողովրդեան որ
 իբր թէ արդէն սրբազործեալ Համարուին
 Հացն ու գինին.

Պ. Ոչ. այդ կատկածին պատճառ չկայ-
 վանն զի եթէ խաչով, մասունքով, եւս եւ
 պարզ ձեռքով օրհնութիւն կարուի ժո-
 յովրդեան, տարակոյս չկոյ որ կարելի է
 օրհնել եւ խաչակնքել ժողովրդեան վրայ
 նաեւ օճեալ սկիհով եւ օրհնեալ սուրբ
 սպասովը, թէպէտ եւ զեռ սրբազործու-
 թիւնը կատարուած չէ:

Հ. Ժողովուրդը ինչպէս եւ ինչ մտքով
 կընդունի այն օրհնութիւնը.

Պ. Ձերմեռանդ երկրպագու թեամբ՝ իբրեւ
 օրհնութիւն՝ սուրբ սպասովը տրուած եւ
 նյն սկիհով՝ յորում միշտ կտրբազործի մար-
 մին եւ արիւն Որդւոյն Աստուծոյ:

Հ. Վերաբերութենէն ետքը քահանայն ին-
 չնու ձեռքը կլուանայ.

Պ. Անոր Համար որ այնուհետեւ սրբազոր-
 ծութիւնը պիտի սկսի, եւ ինքը ուրիշ գոր-
 ծողութիւն մը պիտի չընէ, եւ ոչ իսկ խըն-
 կարկուտիւն, մինչեւ ճաշակմանէն ետքը:

Ո Ղ Ջ Ո Յ Ն.

Հ. Վերաբերութենէն ետքը ինչ արարողու-
 թիւն կայ.

Պ. Ողջունի արարողութիւնը:

Հ. Ի՞նչ է ողջունին խորհուրդը, եւ ի՞նչ պէտք կտրուի:

Պ. Եկեղեցին չմտնար Քրիստոսի Տեառն մերոյ այն պատուէրը որ կասէ. « Երե մասոցանիցես զպատարագ քո իվերայ սեղանոյն, եւ անդ յիւսցես երե եղբայր քո ունի ինչ խեղճի, քո զպատարագ քո առաջի սեղանոյն. երբ նախ հաշտաց ընդ եղբոր քո, եւ ապա եկեալ մասոցիր զպատարագ քո. — այսինքն՝ Թէ որ քու ընծադ սեղանին վրայ մատուցանես, եւ այն տեղը միտքդ գայ որ եղբայրդ սրտին մէջ քեզի դէմ բան մը ունի, թող քու ընծադ սեղանին առջեւը, գնա առաջ Հաշտուէ եղբորդ հետ, ու յետոյ եկուր՝ ընծայէ քու պատարագդ»: Ուստի կուզէ որ սուրբ պատարագը մատուցանողներն ալ Հաշտ լինին իրարու հետ, սխ չունենան մէկմէկու դէմ. եւ անոր նշան՝ սուրբ սիրով ողջոյն տան իրարու:

Հ. Ողջունին հանդէսը ինչով կսկսի:

Պ. Սարկաւագին այս քարոզովը:

„ Եւ ես հաւատով եւ սրբութեամբ կացցուք յաղօթս առաջի սրբոյ սեղանոյս Աստուծոյ, անիւ, մի խղճիւ եւ գայթակղութեամբ, մի նենգութեամբ, խորա-

Գարձեալ, հաւատով ու սուրբ սրտով աղօթքի կենամք առ Աստուած սուրբ սեղանոյս առջեւը, երկիրդած մտօք, ոչ ծանր խղճմտանքով եւ չար օրինակ

մանկութեամբ, մի պատրանօք եւ խաբէութեամբ: Մի երկմտութեամբ եւ մի բերահաւատութեամբ. այլ ուղիղ վարուք, պարզ մտօք, միամիտ սրտիւ, կատարեալ հաւատով, ցեալ սիրով, լի եւ առաւելեալ ամենայն զործովք բարութեան, կացցուք յաղօթս առաջի սրբոյ սեղանոյս Աստուծոյ, եւ զտցուք զողորմութեան գշնորհս յաւուր յայտնութեան եւ իմիսանգամ գալստեան Տեառն մերոյ եւ փրկչին Յիսուսի Քրիստոսի. կեցուցէ եւ ողորմեսցի“:

տալով կամ առնելով, ոչ կեղծաւորութեամբ եւ խորամանկութեամբ, ոչ ստորեամբ եւ ոչ մարդ խաբէութեամբ. ոչ երկբայութեամբ եւ ոչ բերահաւատութեամբ. հապա արդար վարքով, շիտակ մտքով, ուղիղ սրտով, կատարեալ հաւատով, եղբայրսիրութեամբ ցուած, եւ ամեն տեսակ բարի գործքերով եւ առաքինութեամբ զարդարուած աղօթքի կենամք Աստուծոյ սուրբ սեղանոյս առջեւը, որպէս զի ողորմութեան եւ շնորհաց արժանի լինիմք Տեառն մերոյ եւ փրկչին Յիսուսի Քրիստոսի յայտնութեան եւ միսանգամ գալստեան օրը. նա փրկէ գմեզ եւ ողորմի մեզի:

Հ. Քահանայն այն միջոցին ինչ աղօթք կընէ:

Պ. Սարկաւագին ձեռքէն ընդունած ընծայիցը վրայ այս աղօթքը կընէ իծածուկ:

„ Տեր Աստուած զօրութեանց եւ արարիչ ամենայն լինելութեանց՝ որ յանուրեւն գրնաս ի ցուցակութիւն ամեալ զոյացուցեր. որ եւ գմեզ զհողդէն բնութիւնս պատուեալ մարդասիրապետս այսպիսի անասոր եւ անպա-

Տեր Աստուած զօրութեանց եւ ստեղծող ամենայն արարածոց, դուս որ ամեն բան ոչնչէն դուրս բերելով ստեղծեցիր, եւ մեր հողդէն բնութեանը քո մարդասիրութեամբդ պատիւ ընելով՝ սպասաւոր եւ պաշ-

տում խորհրդոյ կարգեցեր սպասաւորս զու Տէր՝ որում պատարագեմք զպատարագիսս, ընկալ առ իմենք զառաջադրութիւնս զայս, եւ աւարտեա զսա իխորհրդականութիւն մարմնոյ եւ արեան միաձնի քոյ. զեղ բողոքեան մեղաց պարգեւեա ճաշակողացս զհացս զայս եւ զբաժակս՝:

տօնեայ զրիր այսպիսի անւոր եւ անպատմելի խորհրդոց քեզի կմատուցանեմք մեք այս պատարագը եւ այս ընձաները. ուստի զու ընդունէ մեր ձեռքէն այս առաջադրութիւնը. քումիաձին Որդւոյդ մարմնոյն եւ արեանը խորհուրդ ասոր վրայ կատարէ, եւ այս հացն ու բաժակը ճաշակողացս մեղքերուն բողոքեան զեղ պարգեւէ:

Յետոյ խաղաղութիւն, կամ որ նոյն է, ողջոյն կուտայ ժողովրդեան:

Հ. Սարկաւազը ինչ կերպով կհրամայէ որ հաւատացեալք ողջոյն տան իրարու.

Պ. Այս խօսքով.

„Ողջոյն տուք միմեանց իհամբոյր սրբութեան. եւ որք ոչ էք կարողք հաղորդիլ աստուածային խորհրդոյս, առ զրունս ելէք եւ աղօթեցէք“:

Ողջոյն (բարեւ) տուէք իրարու սուրբ համբուրիւ եւ ձեզմէ ով որ արժանի չէ մասնակից լինելոյ աստուածային խորհրդոյս՝ բող զուրս ելնէ ու հոն կենայ աղօթքի:

Յետոյ նախ ինքը կհամբուրէ զսեզանը եւ քահանային ձեռքը, եւ կերթայ դպրապետին, կամ թէ որ վարդապետ կամ եպիսկոպոս կայ՝ անոր կուտայ ողջոյնը, եւ նուաք ժողովրդեան եւ իրարու կհաղորդեն զայն, համբուրի ձեռով ծռելով իրարու ուսե-

բուն եւ ասելով. «Քրիստոս իմեզ մեր յայնկեցաւ». եւ ողջոյնն ընդունողները պատասխան կուտան թէ «Օրհնեալ է յայնուրբիւնն Քրիստոսի»:

Հ. Դպիրներն այն միջոցին ինչ կերգեն.
Պ. Այս ոտանաւոր երգը.

„Քրիստոս իմեզ մեր յայտնեցաւ, որ էնն Աստուած աստ բազմեցաւ: Խաղաղութեան ձայն հնչեցաւ, սուրբ ողջունի հրաման տուաւ. եկեղեցիս մի անձն եղեւ, համբոյրըս յօդ լրման տուաւ. բշնամութիւնն հեռացաւ, սերն լընդհանուրս սփռեցաւ: Արդ պաշտօնեայք՝ բարձեայ զձայն, տուք օրհնութիւն իմի բերան, միասնական Աստուածութեան՝ որում սրովբէքն են սրբաբան“:

Քրիստոս մեր մեքը յայտնեցաւ, Աստուած որ էն հոս բազմեցաւ: Խաղաղութեան անտիս մը լսուեցաւ, այս սուրբ ողջունիս հրաման տրուեցաւ. եկեղեցիս մեկ հոգի եղաւ, այս համբոյրը հասարակաց կապ մը տրուեցաւ. բշնամութիւնը հեռացաւ, սերն ամեն տեղ տարածուեցաւ: Արդ ով պաշտօնեայք, ձայներդ բարձրացուցէք, ամենքդ մեկ բերան օրհնութիւն տուէք միասնական Աստուածութեան, զոր սերովբէք սուրբ սուրբ երգով կփառաբանեն:

ՍՐԲԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ.

Հ. Ողջունէն ետքը ինչ արարողութիւն կսկսի.

Պ. Սրբագործութեան արարողութիւնը:

Հ. Ի՞նչ կերպով կսկսի սրբագործութեան արարողութիւնը.

Պ. Առաջ սարկաւագը կբարոզէ ժողովրդեան որ ահիւ եւ դողութեամբ կենան, ուշադրութեամբ նային սուրբ պատարագին կատարմանը վերայ.

„ Ահիւ կացցուք, երկիւղիւ կացցուք, բարեօք կացցուք, եւ նայեցարուք զգոշութեամբ“:

Անով կենամք, վախով կենամք, աղէկ կենամք, եւ զգոշութեամբ նայիմք:

Ժողովուրդը կպատասխանէ թէ «Մեր ուշադրութիւնը առ քեզ է, Տէր Աստուած. — Առ քեզ Աստուած»:

Սարկաւագը նորէն կասէ. «Պատարագ Բրիւսնս մասչի գառն Աստուծոյ». այսինքն գիտցէք որ Բրիստոս գառն Աստուծոյ կպատարագուի այժմ սեղանին վերայ: Ժողովուրդն ալ ցընծութեամբ կյայտնէ իւր հաւատքը եւ յոյսը՝ ասելով. «Ողորմութիւն եւ խաղաղութիւն եւ պատարագ օրհնութեան». այսինքն՝ կհաւատամք որ այս օրհնեալ պատարագին զօրութեամբը կընդունիմք յԱստուծոյ սղորմութիւն եւ խաղաղութիւն:

Հ. Քահանայն ինչ օրհնութեամբ կպատասխանէ ժողովրդեան խօսքերուն.

Պ. «Շնորհի, սիր, եւ աստուծային արարար գործարարն Հօր եւ Որդոյ եւ Հոգոյն արքոյ, երիցի ընդ ձեզ ընդ ամենեւեանդ». այսինքն՝ Հայր եւ

Որդի եւ Հոգին սուրբ զարգարեն զձեզ ամէնքդ ամենայն շնորհօք եւ սիրով, եւ քաւելով ձեր մեղքերը՝ սուրբ ընեն զձեզ:

Հ. Ի՞նչ կնշանակէ սարկաւագին քարոզելը թէ «Զորուս գորուս ամենայն իմաստբեամբ եւ զգոշութեամբ»:

Պ. Որովհետեւ պատարագին այս մասը բուն խորհրդոյն կատարման մասն է, եւ միայն բարեպաշտ հաւատացեալք ներկայ պիտի գտնուին անոր, — սարկաւագը կպատուիրէ որ եկեղեցւոյն դռները փակ պահուին զգոշութեամբ, որպէս զի անարժանները եւ արդէն գուրս ելնողները ներս չմտնեն:

Ներսը կեցողներուն ալ կբարոզէ որ իրենց խելքը միտքը սուրբ երկիւղիւ առ Աստուած բարձրացնեն. «Իվեր ընծայեցուցիք զիս ձեր՝ աստուծային երկիւղիւ»:

Հ. Ժողովուրդը ինչ պատասխան կուտայ.

Պ. «Ունիմք առ քեզ, Տէր ամենակալ.» այսինքն մեր խելքն ու միտքը արդէն առ քեզ բարձրացած է, Տէր ամենակալ:

Հ. Սարկաւագը ինչպէս կվերջացնէ իւր քարոզը.

Պ. Այս խօսքով. «Եւ գոնացարուք զՏեառնե բոլորով արսիւ». այսինքն բոլոր սրտով փառք տուէք Աստուծոյ: » — Ժողովուրդն ալ կասէ:

«Արժան եւ իրաւ.» այսինքն յիրաւի արժան է որ բոլոր սրտով փառք եւ գոհութիւն տամք Աստուծոյ մեզի ըրած այսքան եւ այսպիսի ողորմութեանը համար:

Հ. Քահանայն այն միջոցին ինչ աղօթք կրնէ ծածուկ.

Պ. Այս աղօթքը.

„ Արժան ե ստուգապես եւ իրաւ՝ ամենայնորոր փութով միշտ երկիրպագանելով փառաւորել գրեզ, Հայր ամենակալ, որ քոյին անգըննելի եւ արարչակից Բանիւղ գանիծիցն ըսրձեր գկրհիմն: Որ ժողովորդ ինքեան առեալ գեկեղեցի սեպնականեաց գհաւատացեալս իքեզ, եւ գըննելի բնութեամբ ըստ ի կուսեն անտեսութեան՝ հաճեցաւ բնակիլ իմեզ: եւ նորագործ աստուածապես ճարտարապետեալ՝ գերկիրս երկին արար: Վասն գի որում ոջն հանդուրձիին առաջիկալ գուարբնոցն ջոկք՝ գարհուրեալք ի փայլակնացայտ եւ յանմատոյց լուսոյ ասուածութեանդ, եղեալ այդպիսիդ մարդ՝ յաղագս մերոյ փրկկութեան, շնորհեաց մեզ ընդ երկնայինսն պարել գնդեղեն պարս — եւ ընդ Աքրովբեան եւ ընդ քերովբեան

Ստոյգ եւ յիրաւի արժան եւ ամենայնորոր ջանքով ու ջերմեռանդութեամբ միշտ երկիրպագանելով փառք տալ իբեզ, ո՛վ Հայր ամենակալ, որ քու անտեսանելի եւ արարչակից Բանիւղ անիծից արգելքը մեր վրայեն վերուցիր: Իսկ նա սուրբ եկեղեցին իրեն սեպնական ժողովորդ առնելով քու հաւատացաներդ որոշեց, եւ աջքի տակ ընկնող (մարդկային) բնութեամբ, զոր անօրինաբար առաւ խորոյ կուսեն՝ հաճեցաւ մեր մէջը բնակիլ եւ աստուածային ճարտարապետութեամբ ու հրաշագործ գորութեամբ երկիրս երկինք ըրաւ: Վասն գի նա՝ որոյ առջեւը չէին կրնար զիմանալ հրեշտակաց գունդերը, գարհուրելով աստուածութեանդ փայլակնացայտ եւ անմատչելի լոյսեն, մարդ եղաւ՝ գմեզ փրկելու համար,

միաձայն սրբասացութեամբ օրինել նուագս, եւ համարձակապէս գոչելով ընդ նոսին աղաղակել եւ ասել:

եւ այս շնորհքս ըրաւ մեզի որ երկնային գուարբնոց հետ մեկուեղ հոգեւորական պարբունեք: — եւ սերովբէից ու քերովբէից հետ միաբան ու մեկ ձայնով սուրբ սուրբ սուրբ երգելով եղանակել, եւ նոցա հետ իսխասին համարձակ ասել.

Հ. Դպիրները ինչ կերգեն այն միջոցին.

Պ. Քահանային յիշած հրեշտակայլին երգը՝ ըստ տեսլեան Եռայեայ մարգարէին.

„ Սուրբ, սուրբ, սուրբ Տէր գորութեանց, լի են երկինք եւ երկիր փառօք քո. օրհնութիւն իբարձունս. օրհնեալ որ եկիր եւ գալոց ես անուամբ Տեառն. ովսաննա իբարձունս:՝

Այս սքանչելի երգ ին երկրորդ մասը եկեղեցին աւելցուցած է՝ Եբրայեցւոց ծերոց եւ տղայոց փառաբանութենէն առնելով:

Հ. Ովսաննա ինչ ասել է.

Պ. Եբրայտիկան բառ է, եւ կնշանակէ՝ փրկեան զեզ, կամ՝ կեցո զեզ, եւ մեր մէջ շատ տեղ թարգմանուած է կեցո Տէր խօսքով. բայց Հրէից սովորութիւն էր որ այս խօսքը փառատրութեան տեղ ալ կբանեցնէին, ինչպէս որ կասեմք, փառք Աստուծոյ, կամ՝ փառք իբարձունս:

ԿԱՆՈՆ ՊԱՏԱՐԱԳԻՒՄ

Հ. Սուրբ սուրբէն ետեւ քահանային ասած աղօթքը ինչո՞ւ համար սովորաբար կանոն կասուի:

Պ. Վասն զի պատարագին գլխաւոր մասը այն աղօթքը կհամարուի, եւ անոր մէջն են սրբագործութեան առաջին եւ գլխաւոր խօսքերը:

Հ. Ի՞նչ պէտք կասէ քահանայն այն աղօթքը:

Պ. Բազկտարած եւ ծածուկ:

Հ. Ո՞րն է այն աղօթքը:

Պ. ,, Սուրբ սուրբ՝ սուրբ ես ճշմարտապէս եւ ամենասուրբ. եւ ո՞վ ո՞ք պանծացի բովանդակել քանի՞ գրո ի մեզ գանբաւ բարեգործութեանդ զեղմունս: Որ եւ անդէն իսկ ինսխնումն գանկեալն ընդ մեզօք՝ գանագան եղանակօք խնամեալ սփոփեցեր, մարգարէիւք, օրինացն արւելութեամբ, քահանայութեամբ, եւ ստուերա կերպ երնջոցն մատուցմամբ:

,, Իսկ իվսխնան առուրցս այսոցիկ գրովանդակ իսկ զպարտեաց մերոց խցեալ ըզդատակիւք, ետուր մեզ զՈրդիդ քո միածին պարտապան

Սուրբ սուրբ սուրբ ես ճշմարտապէս եւ ամենասուրբ եւ ո՞վ կհամարձակի խօսքով պատմելու քու մեր վերայ ունեցած աննուն բարեգործութեանդ բոլոր զեղմունքք: Վասն զի դուք իսկզբան եւս մեղքի տակ ընկած մարդը գանագան կերպերով հոգացիր ու մխիթարեցիր մարգարէներով, օրենքներ տալով, քահանայութեամբ, եւ արշառոց զոներով, որ ճշմարիտ զոհին շուք ու օրինակ էին:

Իսկ այս ետքի ժամանակներս բոլոր մեր պարտքերուն դատապարտութեան վճիռը պատուեցիր, ու տուիր մեզի քու միածին Որդիդ քե

եւ պարտոս, զենումն եւ օծեալ, զառն եւ երկնաւոր հաց, քահանայապետ եւ պատարագ: Վասն զի ինքդ է բաշխող, եւ նոյն ինքդ բաշխի իմիջի մերում միշտ անծախապէս:

,, Վասն զի եղեալ հաւատեալ եւ առանց ցնորից մարդ, եւ անշփոք միութեամբ մարմնացեալ յՍտուածածին եւ իսուրբ կուսէն Մարիամայ՝ ճանապարհորդեաց ընդ ամենայն կիրս մարդկային կենցաղոյս առանց մեղաց եւ յաշխարհակեցոյց եւ յառիքն փրկութեան մէջոյ եկեալ կամաւ իԽաչն,

,, Առեալ զնացն իսուրբ յաստուածային՝ յանման՝ յանարատ՝ եւ յարարչագործ՝ իծեալ իւր, օրհնեաց, զոհացաւ, երկկ, ետ իւրոց ընտրեալ սուրբ եւ բազմեալ աշակերտացն ասելով.

իրբեւ պարտապան եւ քե իրբեւ պարտք, քե իրբեւ զոհ եւ քե իրբեւ օծեալ զոհագործ. զառն եւ հաց երկնաւոր, քահանայապետ եւ պատարագ: Վասն զի դա ինքն է բաշխողը, եւ նոյն ինքը կբաշխուի միշտ մեր մեջը առանց սպառելու:

,, Վասն զի դա ստուգապէս մարդ լինելով՝ եւ ոչ քե աչքի միայն երեսնայով, եւ անշփոք միաւորութեամբ աստուածսիրութեան եւ մարդկութեան մարմին առնելով յՍտուածածին սուրբ կուսէն Մարիամայ, այս մարդկային կենաց ամեն ջարջարանքներէն անցաւ առանց մեղաց եւ յետոյ երբ իրեն կամօքը եկաւ իսուրբ Խաչն, որ աշխարհիս կեանք տուողըն ու մեր փրկութեանը գործիքն է,

Առաւ հացը իւր սուրբ, աստուածային, անմահ, անարատ եւ արարչագործ ձեռքը, օրհնեց, զոհացաւ, մանրեց ու տուաւ իւր ընտրած՝ սուրբ աշակերտաց՝ որ բազմեր էին՝ այս խօսքերս ասելով.

Յետոյ կասէ սրբագործութեան խորհրդաւոր խօսքերը:

Հ Պատարագի կանոնին ո՞ր խօսքովը կկատարուի կամ կսկսի կատարուիլ սրբագործութեան խորհուրդը.

Պ. Բրիտանոսի Տեառն մերոյ ասած այս խօսքերովս, — նշխարին վրայ. « Առեփ կեռեփ. այս է մարմին իմ, որ վասն ձեր եւ բազմաց բաշխի իփառութիւն եւ իրողութիւն մեղաց»: Եւ գինւոյն վրայ. «Արեփ խաւսեկ ամենեկեան. այս է արիւն իմ նորոյ ուխտի, որ յաղագս ձեր եւ բազմաց հեղանի իփառութիւն եւ իրողութիւն մեղաց»:

Հ. Այն խօսքերը ինչ կերպով կյիշէ քահանայն.

Պ. Պատմական ոճով. վասն զի աղօթքին հետ հիւսուած են, եւ առ Հայր ուղղեալ է բոլոր աղօթքը. միայն թէ Առեփ կեռեփ ու Արեփ խաւսեկն ձայնով կասէ որ ժողովուրդն ալ կարենայ լսել, եւ երկրպագութիւն տնել սուրբ խորհրդոյն:

Հ. Ժողովուրդը ինչ պատասխան կուտայ սրբագործութեան խօսքերուն.

Պ. Իւրաքանչիւրէն ետքը կասէ երկիւղածութեամբ «Առեկ», որ ըսել է եղիցի» այսինքն խոստովանիմ եւ հաւատամ:

Հ. Քահանայն ինչ արարողութեամբ կկատարէ սրբագործութեան խորհուրդը.

Պ. Երբոր կանոնին այն խօսքերուն կհամարի թէ «Առեալ զհացն», եւ սուրբ նշխարը ձեռքը կառնու, օրհնեաց ասած տոներ խաչակրնքելով կորհնէ, գոհացաւ ասելով վեր կնայի, երեկ ասելով՝ նշխարին չորս ծայրերէն մէկ մէկ քիչ կբեկանէ, եւ ապա երկու ձեռքը բարձրացուցած՝ Առեփ կեռեփը կասէ:

նոյնպէս կորհնէ նաեւ բաժակը, եւ յետոյ վեր բարձրացնելով կասէ Արեփ խաւսեկն:

Հ. Դպրաց Հայր երկուսու երգը երգած ժամանակը, քահանայն ինչ աղօթք կընէ.

Պ. Կանոնին շարունակութիւնը առաջ կըտանի ծածուկ նոյնպէս պատմական ձեւով եւ այս խօսքերով.

„ Եւ գոյն միշտ իւր յիշատակ առնել պատուիրան աւանդեաց մեզ բարերար Որդիդ քո միածին. եւ իջեալ խտորին վարքս մահու մարմնովն՝ զոր իմերմես ընկայաւ յազգակցութեկ, եւ զնիգ ղժոխոցն ազարտեալ հօրեղատիս, զքեզ միայն ծանոյց ճշմարիտ Աստուած՝ զԱստուածդ կենդանեաց եւ մեռելոց“:

Եւ այս բանս իբրեւ իրեն յիշատակ ընելու պատուէր տուաւ մեզի քո բարերար միածին Որդիդ, եւ մեր մարդկային բնութենէս առած մարմնովը մահուան ստորին կողմերը իջնալով, եւ ղժոխոց երգերը հօր գորութեամբ խորտակելով, միայն զքեզ ճանչցուց ճշմարիտ Աստուած, զքեզ որ Աստուած եւ արարիչ եւ կենդանեաց եւ մեռելոց:

Այս միջոցին սուրբ ընծայքը ձեռքն առած՝ կասէ ծածուկ.

„Եւ արդ մեք Տէր ըստ այսմ հրամանատարութեան յառաջ բերեալ գայս խորհուրդ

Եւ արդ մեք Տէր, այս մեզի տրուած հրամանին համեմատ՝ յառաջ բերելով այս քոս

փրկական մարմնոյ եւ արեան միածնի քոյ, յիշեմք զդորա որ վասն մեր գփրկագործ ջարջարանսն, գլենսատու խաչելութիւնն, գերեքօրեայ գրադումն, գերանելի յարութիւնն, գատուածապէս համարձնումն, գնատիւրն ընդ աշմէ քո, Հայր, գահաւոր եւ գփառաւորեալ գմբխանգամ գայուսան խոտովանիմք եւ օրննեմք՞:

միածնիդ փրկական մարմնոյն եւ արեան խորհուրդք, կիշեմք դորա մեզի համար կրած փրկագործ ջարջարանքը, կենսատու խաչելութիւնը, յերեքօրեայ բաղումը, երանական յարութիւնը, աստուածապէս համարձնայք, քո աջ կողմդ նստիլք, Հայր Աստուած, անաւոր եւ փառաւոր միսսանգամ գայուստը կղատանիմք ու կօրննեմք:

Եւ ընծայքը փօքք ինչ բարձրացնելով եւ առ Հայր մատուցանելով՝ կասէ ձայնով. «Եւ զգոյս իխոյոց քեզ մասուցսնեմք՝ ըստ անենայնի եւ յաղաքս անենեցուն». այսինքն քո մեզի ըրած պարգեւդ քեզ կրնծայեմք, ամէն բանի եւ ամենուն համար:

Հ. Ժողովուրդը այս տեսնելով ինչ կասէ. Յնծութեամբ կերգէ միաբան.

„ Յամենայնի օրննեայ եւ Տէր. օրննեմ գրեզ, զովեմք գրեզ. զոհանամք գրեն, աղաչեմք գրեզ Տէր Աստուած մեր՞: Քահանայն եւս նոյն իմաստով կշարունակէ ծածուկ իւր աղօթքը.

„ Զքեզ արդարեւ, Տէր Աստուած մեր, զովեմք, եւ րգրեն զոհանամք հանապազ: Որ գաեց արարեր գմերով անարժանութեամբս պատիսի անաւոր եւ անպատում խորհրդոյ կարգեցեր սպասաւորս: Ոչ յաղաքս մերոց ինչ բարեգործութեանց, յորոց յոյժ բափուր եմք եւ միշտ ու-

նան գտանիմք հանապազ: Այլ էք բազմագեղ ներողութիւնդ ցանգ ապաւինեայ համարձակիմք մերձենայ իսպասաւորութիւն մարմնոյ եւ արեան միածնի քոյ Տեառն մերոյ եւ փրկչին Յիսուսի Քրիստոսի, որում վայելէ փառք, իշխանութիւն եւ պատիւ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Եւ յետոյ խաղաղութիւն կուտայ:

Հ. Երբոր սարկաւազը այն միջոցին՝ «Աստուծոյ երկրպագեցուք» կասէ, քահանայն աւժողովուրդք ինչ կընեն.

Պ. Քահանայն երկրպագութիւն կընէ սեղանը համբուրելով, եւ կիւնգրէ որ Հոգին սուրբ իջնայ սուրբ ընծայից եւ ժողովրդեան վրայ, «Երկիրպագսնեմք եւ աղաչեմք եւ խնդրեմք իքեւ, բարեւար Աստուած, առաքես իմեզ եւ յառաջի եղեալ ընծայս այս գլխնեանսնայից քո եւ գեակից սուրբ Հոգիդ». Եւ մինչդեռ դպիրները ժողովրդեան հետ կերգեն «Որդի Աստուծոյ» երգը, քահանայն զատ զատ երեք երեք անգամ խաչակնքելով սուրբ ընծայից վրայ կասէ.

„ Որով գնաց օրննեայ մարմին ճշմարտապէս արասցես Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի՞:

Անով՝ այսինքն Հոգով սրբով օրննելով այս հացը՝ ճշմարտապէս մարմին քրէ Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի:

Եւ զբաժակս օրննեայ արիւն ստուգապէս արասցես Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի՞:

„Որով զհասց եւ զգինիս օրհնեալ մարմին եւ արիւն ճշմարտապէս արեցեալ Տեսաւն մերոյ եւ փրկչին Յիսուսի Քրիստոսի՝ փոխարկելով Հոգւովդ քով սրբով՝

Անով այս հասց ու զինին օրհնելով ճշմարտապէս մարմին եւ արիւն ըրէ Տեսաւն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի՝ փոխարկելով աստնք (իմարմին եւ յարիւն Քրիստոսի) քու ստորը Հոգւովդ:

Այս ամէն մէկ խօսքերուն եւ օրհնութեան ժամանակը սարկաւազը քահանային քովը կեցած՝ կասէ ցած ձայնով՝ ահիւ եւ դողու-
թեամբ՝ «Առեկ. Օրհնեա Տէր»:

Իսկ քահանայն ձայնով կվերջացնէ աղօթ-
քըն ու կասէ

„Որպէս զի եղիցի սա ամենեցուն մեզ մերձեցելոցս՝ յանդա-
տապարտութիւն, իքաւութիւն եւ իբողութիւն մեղաց՝:

Հ. Թէ որ սրբագործութեան խորհուրդը Առեկ կերեի եւ Արքեի խանսեկ ըսած ժամանա-
կը կկատարուի, եւ հացն ու գինին կփոխար-
կուին իմարմին եւ յարիւն Քրիստոսի, ինչո՞ւ
համար Հոգւոյն սրբոյ կօչման աղօթքին մէջ
արարեալ չըսուիր, իբրեւ յիշատակութիւն ան-
ցելոյն, հապա արասցես՝ իբրեւ ապառնի:

Պ. Հոգւոյն սրբոյ կօչումը ոչ թէ նոր ա-
ղօթք կամ գործողութիւն պէտք է համարիլ
այս տեղոյ այլ իբրեւ ամբողջացուցիչ մասն
սրբագործութեան աղօթքին, ինչպէս որ
գրեթէ ամենայն խորհուրդք եկեղեցւոյ եւս
Հոգւոյն սրբոյ կօչմամբը կկատարուին:

Հ. Սրբագործութեան մասն աւարտելէն
ետքը քահանայն եւ գպիրները ինչ աղօթք-
ներ կընեն.

Պ. Թէ քահանայն եւ թէ ժողովուրդը կըս-
կսին սուրբ պատարագին միջնորդութեամբը
իրենց հայցուածները խնդրել յԱստուծոյ,
յիշատակելով ընդհանրապէս եւ մի առ մի
զամենայն հաւատացեալս, գկենդանիս եւ
զհանգուցեալս: Քահանայն ծածուկ կասէ
այս աղօթքը.

„Սովաւ շնորհեա զտէր, զհաստատութիւն եւ զըղծալի
զխողադութիւն ամենայն աշխարհի սրբոյ եկեղեցւոյ եւ
ամենայն ուղղափառ եպիսկոպոսաց, քահանայից, սարկա-
ւագաց, բազաւորաց աշխարհի, լշխանաց, ժողովրդոց,
ճանապարհորդեցոց, նաւեցոց, կապելոց, վտանգեցոց, աշ-
խատեցոց, եւ որք իպատեւրագմունս բարբարոսաց:

„Սովաւ եւ օղոց շնորհեա զբարեխառնութիւն, եւ անոց
գպաղաբերութիւն, եւ խխտացելոց իպէսպէս ցաւս փոթա-
պէս առողջութիւն:

„Սովաւ հանգո զամենեւեան յառաջագոյն իՔրիստոս
ննջեցելոյն. զնախահարս, զնայրապետս, զմարգարէս,
զառաքեալս, գվկայեալս, գեպիսկոպոսունս, գերիցունս,
զսարկաւագունս, եւ զքնաւ ուխտ եկեղեցւոյ քում սրբոյ.
եւ զամենեւեան որք յաշխարհական կարգի՝ զարս եւ գկա-
նայս հաւատով վախճանեալս՝:

Եւ կվերջացնէ ձայնիւ ասելով.

„Ընդ որս եւ մեզ այց արաս-
ցես բարերար Աստուած, ա-
ղաբմբ՝:

Նոցահետ մեր վրայ եւս ողոր-
մութեան աջօք նայելդ կխնդ-
րեմք, բարերար Աստուած:

Ժողովուրդն ալ կպատասխանէ, «Յիշեա Տեր, եւ ողորմեա». այսինքն՝ յիշէ Տէր քահանային յիշատակած հաւատացեալները, եւ ոլորմէ նոցա եւ մեզ առհասարակ:

Հ. Յանուանէ ո՞ր սուրբերը կ'յիշէ քահանայն.

Պ. Ամէնէն գլխաւորները, այսինքն՝ զԱստուածածին սուրբ Կոյսն Մարիամ, զՅովհաննէս Մկրտիչ, եւ զսուրբն Ստեփանոս նախավկայ:—Եւ այն միջոցին սարկաւազը սեղանին աջակողմը կեցած՝ կ'յիշատակէ սուռն առ տուռն ուրիշ գրեթէ ամենայն սուրբերը՝ թէ խումբ խումբ եւ թէ զատ զատ, մանաւանդ ազգային սուրբերն ու Հայաստանեայցս եկեղեցւոյ առաքեալներն ու վարդապետները, եւ առաջին ու գլխաւոր նահատակները:

Հ. Սրբոց յիշատակութիւնը պատարագին մէջ ինչ խորհուրդ ունի.

Պ. ա) եկեղեցին երկրիս վրայ Քրիստոսի սուրբ պատարագը մատուցած ժամանակը՝ երկնաւար եկեղեցւոյ՝ այսինքն սրբոց եւ հրեշտակաց հետ եւս կ'միանայ, եւ Քրիստոսի Տեառն մերոյ ձեռքովը զինուորեալ եւ յազթական եկեղեցիները միաբան կ'մատուցանեն սուրբ պատարագը:

բ) Թէպէտ եւ գիտեմք թէ սուրբերը արգէն երանական կենաց արժանի եղած են

հոգւով, եւ արքայութեան փառքը կվայելեն, սակայն սուրբ պատարագին անհուն արդեամբքը թէ նոցա փառքին պատահական յաւելումը կ'ինդերեմք, եւ թէ նոցա մեզ համար ըրած բարեխօսութեան ընդունելի լինելը:—Հին առեւտի եկեղեցեաց մէջ, մանաւանդ առ Յոյնս՝ սովորութիւն կար որ սեղանին վրայ երկու գրուածք կպահուէր՝ դիփիփիոն անունով. մէկուն վրայ սրբոց եւ հանգուցեալ երեւելի անձանց անունները կգտնուէին գրուած, եւ միւսին վրայ եկեղեցակոն եւ քաղաքական իշխանաւորք, այսինքն ժամանակին հայրապետները, թագաւորները, իշխանները, եւս եւ մասնաւոր կերպով խնդրողները որ իրենց համար յիշատակութիւն լինի սուրբ պատարագին մէջ: Այս սովորութիւնը ակզ տեղ մինչեւ ցայժմ մնացած է առ Յոյնս եւ առ Ռուսս:

Հ. Սարկաւազին յիշած գլխաւոր սուրբերը որո՞նք են.

Պ. Հայաստանեայց եկեղեցւոյ առաջին Լուսաւորիչ Թադեոս եւ Բարսուղիսեոս առաքեալները. սուրբ Հայրն մեր Գրիգոր Լուսաւորիչ նորա օրդիքն ու թառունքը, Արիսակես, Վլարսակես, Յուսիկ Գրիգորիս, Մեծն Ներսէս, Սահակ Պարբէր, Դանիէլ, Խաչ եպիսկոպոս, Մեսրոպ վարդապետ, Գրիգոր Նարեկացի, Ներսէս Կրայեցի,

որ է Շնորհալին, Յովհան Որոսկեցի, Գրիգոր Տա-
րեւացի եւ Մովսէս Տարեւացի վարդապետները
եւ Գրիգորիսեւսնի եւ Ներսիսեւսնի (որ են ԳԸԼ-
խաւորապէս Գրիգոր Վիսչապետ եւ Գրիգոր Տը-
ղայ) եւ ուրիշ հովիւք եւ հովուապետք
Հայաստանեայց:

Յետոյ կյիշէ սարկաւազը միանձնացեալ
կրօնաւորները կամ ճգնաւորները. եւ ապա
սուրբ թագաւորները, եւ ընդհանուր ամե-
նայն հաւատացեալները, արք եւ կանայք,
ծերք եւ տղայք, եւ ամէն հասակէ անձինք
որք հաւատով եւ սրբութեամբ իՔրիստոս
ենջնեցին:

Հ. Ժողովուրդը ինչ կպատասխանէ այն
յիշատակութեանց.

Պ. Առաջիններուն պատասխան կուտայ՝
«Յիշեա Տէր եւ ողորմեա» ասելով. իսկ վեր-
ջին տանը կպատասխանէ թէ «Լուս անեւայ-
նի եւ յաղագս անեւեցուն». այսինքն՝ ամենայն
խնդրուածոց համար եւ ամենուն համար.
զոր փոքր ինչ առաջ քահանայն եւս ասած է:

Հ. Սրբոց յիշատակութեան ատենը քահա-
նայն ինչ աղօթք կընէ.

Պ. Եկեղեցւոյ համար եւ եկեղեցւոյ առաջ-
նորդաց համար կաղօթէ, եւ յետոյ ձայնիւ
կասէ սրբազան կաթուղիկոսին համար.

„ եւս առաւել զեպիսկոպոսապետն մեր, եւ զպատուական
հայրապետն ամենայն Հայոց զտէր (այս անուն) շնորհեսցես
մեզ ընդ երկայն առուրս ուղիղ վարդապետութեամբ“ (*):

Հ. Սարկաւազը այն միջոցին ինչ կըարձգէ:

Պ. Աղօթական ձեւով փառք կուտայ Աս-
տուծոյ Ժողովրդեան կողմանէ ու կասէ.

„ Գոհութիւն եւ փառա-
բանութիւն մատուցանեմք
քեզ Տէր Աստուած մեր՝ վասն
սուրբ եւ անմահ պատարա-
զիս որ իվերայ սրբոյ սեղա-
նոյս, զի գաս մեզ խրբութիւն
կենդանութեան պարգեւե-
ցես: Սովա շնորհեա զտէր՝
զհաստատութիւն եւ զըղձախ
զխաղաղութիւն ամենայն
աշխարհի: Սրբոյ եկեղեցւոյ,
եւ ամենայն ուղղափառ ե-
պիսկոպոսաց: Եպիսկոպո-
սապետին մերոյ եւ պատ-
ւական հայրապետին ամե-
նայն Հայոց Տեառն (այս ան-
ուն) եւ Առաջնորդին մե-
րում (այս անուն) Արհի ե-
պիսկոպոսին. եւ քահանայ-
իս՝ որ զպատարագս մա-
տուցանէ: եւ վասն գօրու-
քեանց եւ յաղբութեանց քա-

Քեզի գոհութիւն եւ փառք
կմատուցանեմք Տէր Աստ-
ուած մեր՝ այս սուրբ եւ ան-
մահ պատարագիս համար որ
սուրբ սեղանոյս վրայ է, որ-
պէս զի պարգեւես զաս մեր
կենաց եւ վարուցը սուրբ լի-
նելոյն միջնորդ եւ առիթ:
Ասով պարգեւէ մեզի սէր՝
հաստատութիւն հաւատոյ
եւ բոյր աշխարհիս ցանկա-
լի խաղաղութիւն: (Ասով ո-
ղորմէ) սուրբ եկեղեցւոյ եւ
ամենայն ուղղափառ եպիս-
կոպոսաց, մեր Եպիսկոպո-
սապետին եւ պատուական
հայրապետին ամենայն Հայ-
ոց Տէր (այս անուն) Կարու-
ղիկոսին, եւ մեր Առաջնորդ
(այս անուն) Արքեպիսկոպո-
սին, եւ այս քահանայիս որ
այս սուրբ պատարագը կը-

(*) Տաճկաստանի մէջ սովորութիւն է յիշատակել այս
միջոցիս նաեւ Կոստանդնուպօլսոյ եւ Երուսաղեմի Սրբա-
զան Պատրիարքները, եւ Ռուսաստանի մէջ՝ Ռուսաց Կայս-
րը եւ նորա օգոստափառ ազգատոհմը: — Նոյն յիշատա-
կութիւնները կկրկնէ նաեւ սարկաւազը Գոհութիւնի մէջ:

գաւորաց քրիստոնէից եւ իշխանացն բարեպաշտից: Աղաչեսցուք եւ խնդրեսցուք եւ վասն հոգւոցն հանգուցելոց: Եւս առաւել վասն հանգուցեալ բարունապետացն մերոց, եւ շինողաց սուրբ եկեղեցւոյս, եւ որք ընդ հովանեաւ սորին են հանգուցեալ: Ազատութիւն եղբարց մերոց գերելոց, եւ շնորհ առաջիկայ ժողովրդեանս: Հանգիստ հաւատով եւ սրբութեամբ իրիստոս կատարելոցն. եղիցի յիշատակ ի սուրբ պատարագս. աղաչեմք⁶⁶:

մատուցանէ: (Կաղաչեմք) նաեւ քրիստոնեայ բազաւորաց գորանալուն եւ յաբրոզ լինելոյն, եւ բարեպաշտ իշխանաց համար: Կաղաչեմք եւ կխնդրեմք նաեւ հանգուցեալ հոգիներուն համար. եւ մանաւանդ մեր հանգուցեալ վարդապետաց եւ առաջնորդաց, եւ այս սուրբ եկեղեցիս շինողներուն, եւ սորա հովանւոյն տակը հանգըողներուն համար: Ազատութիւն (կխնդրեմք) մեր գերի ընկած եղբայրներուն, եւ առաջիկայ ժողովրդեանս շնորհք եւ ողորմութիւն, եւ որոց որ հաւատով եւ սրբութեամբ ի Գրիստոս ննջեցին՝ յաւիտեանական հանգիստ: Ամենուն ալ յիշատակը լինի սուրբ պատարագիս մեջ, կաղաչեմք:

Հ. Քահանայն այն միջոցին որոյ համար կաղօթէ ծածուկ.

Պ. Ժողովրդեան համար ընդհանրապէս, եւ որոյ համար որ կուզէ՝ կամ խնդրած են իրմէ՝ մասնաւորապէս:

Հ. Յիշատակութեանց մասը ինչ կերպով կվերջացընէ քահանայն.

Պ. Այս խօսքով օրհնելով զժողովուրդը.

„ Եւ եղիցի ողորմութիւն մեծիս Աստուծոյ եւ Փրկչին մերոյ Յիսուսի Բրիստոսի ընդ ձեզ ընդ ամենեսեանդ“:

Որում ժողովուրդն ալ կպատասխանէ. «Ամեն. եւ ընդ հոգւոյդ՝ փում»:

Ճ Ա Շ Ա Կ Ո Ի Մ Ն.

Հ. Ճաշակման մասը ինչ կերպով կսկսի.

Պ. Սարկաւազին այն քարոզովը՝ որով կյորդորէ զժողովուրդն որ յիշատակեալ սրբոց հետ աղաչանքներ ընեն Աստուծոյ, եւ սուրբ սեղանոյն վրայ մատուցուած պատարագին միջնորդութեամբը Հոգւոյն սրբոյ շնորհք ու պարգեւները խնդրեն, եւ միանգամայն զսուրբ Աստուածածին եւ զամենայն սուրբս յիշելով բարեխօս բռնեն:

Հ. Քահանայն այն քարոզին ժամանակն ինչ աղօթք կընէ ծածուկ.

Պ. Այս աղօթքը՝ որ իբր յառաջաբանութիւն է Հայր մերին.

„ Աստուած ճշմարտութեան եւ Հայր ողորմութեան՝ գոհանամք զքեզ, որ իվեր քան գերանելի նահապետացն, զմեր պարտաւորելոցս առաւել մեծարեցեր ըզրնութիւն: Վասն զի նոցա Աստուած կոչեցար, իսկ մեզ Հայր հասեցար անուանիլ գրաւով: Եւ այժմ Տէր, աղաչեմք զքեզ, զայսպիսի առ իքեն զնորոգ եւ պա-

Ո՛վ Աստուած ճշմարտութեան եւ Հայր ողորմութեան, փառք եւ գոհութիւն քեզի, որ մեր մեղաւորացս բնութիւնը աւելի պատուեցիր քան գերանելի նահապետները: Վասն զի դու նոցա Աստուածը կոչուեցար, իսկ մեզի Հայր անուանիլ կամեցար գրութեամբ: Այժմ ես կաղաչեմք զքեզ Տէր, այս առ պարգեւած նոր եւ պա-

տուական անուանադրու-
թեանս շնորհ՝ օր ըստ օրէ
պայծառացուցեալ ծաղկեցո
խմեջ եկեղեցւոյ քում սրբոյ՝

տուական անունին շնորհքը
օրէ օր պայծառացուր ու
ծաղկեցուր քու սուրբ եկե-
ղեցւոյդ մէջ:

Եւ կվերջացնէ՝ ասելով ձայնիւ.

«Եւ սուր մեզ հաւնարձակսմայն բարբառով բա-
նալ գրեւեսնս մեր՝ կարդալ գեղ երկնաւորդ Հայր՝
երգել եւ ասել»:

Հ. Հայր մերը ո՞վ կասէ.

Պ. Դպիրները կերգեն, եւ նոցա հեռ ժո-
ղովուրդը. իսկ քահանայն այն աղօթքը կա-
սէ որ Հայր մերին վերջի խօսքերուն իմաս-
տովը շարագրուած է. երբօր դպիրք կգագ-
րին, ինքը ձայնիւ կասէ Հայր մերին եաքի
կտորը. «Զի քո եւ արխայրքիսն եւ գորքիսն,
եւ փառք յաւիտեանս. ամեն»:

Հ. Այս Հայր մերին վերջաբանութեանը վե-
րայ ինչ գիտելիք կայ.

Պ. Այս «Զի քո եւ արխայրքիսնը» թէպէտ
աւետարանին յունական օրինակներուն մէջ
ալ կայ, քայց լատինացւոց թարգմանու-
թեանը մէջ չգտնուելուն պատճառաւ՝ ոմանք
կարծեցին թէ Յունաց աւետարաններուն
մէջ պատարագի խորհրդատետրէն մտեր է՝
Ոսկեբերանի ժամանակէն: Բայց այս կար-
ծիքը անհիմն լինելուն մէկ ապացոյցն է
միշտ գտնուելը մեր թարգմանութեանը
մէջ՝ որ Ոսկեբերանէն եւս առաջ է:

Հ. Հայր մերէն յետոյ ինչ խնդիրք կընէ
քահանայն.

Պ. Խաղաղութիւն տալէն յետոյ կխոնարհի
սեղանոյն առջեւը.— ինչպէս որ ժողովուր-
դըն ալ այն միջոցին ծունկի վրայ կչռքի—
եւ կասէ ծածուկ առ Հոգին սուրբ.

„Որ աղբիւրդ ես կենաց եւ րդխումն ողորմութեան
Հոգիդ սուրբ, ողորմեա ժողովրդեանս՝ որ խոնարհեալ
երկիրպագանեն աստուածութեանդ քում: Պահեա զսոսա
ամբողջս. տալաւորեա յոգնոջ սոցա զձեւ մարմնոյ ցուցակի,
առ ի ժառանգութիւնս եւ ի վիճակ հանդերձելոցդ բարեաց:

Հ. Ի՞նչ ասել է այս խօսքը. «Տպաւորեա
յոզոջ սոցա զձեւ մարմնոյ ցուցակի».

Պ. Ասել է թէ «Ինչպէս որ այս ժողո-
վուրդը մարմնով խոնարհած՝ երկրպագու-
թիւն կընէ սուրբ խորհրդոյս, տուր որ նոյն-
պէս խոնարհի քու առջեւդ Հոգւով, եւ
ընդունի այն շնորհքներն որք հարկաւոր են
յաւիտեանական կենաց ժառանգ լինելու հա-
մար»:

Հ. Ի՞նչ ասել է, «Քրիստոսի Յիսուսի Տե-
րաւք մերով» եւ այլն.

Պ. Այս խօսքը նախընթաց խորհրդա-
կան աղօթքին շարունակութիւնն ու վերջա-
ւորութիւնն է, եւ կնշանակէ՝ իձեռն Տեառն
մերոյ կամ շնորհօք Տեառն մերոյ Յիսուսի
Քրիստոսի:

Հ. Սարկաւազը քնն մտքով կասէ այս միջոցիս «Պոսիտուս».

Պ. Որպէսզի ժողովուրդը ընշադրութեամբ նայի քահանային վեր բարձրացուցած սուրբ հաղորդութեան, եւ երկրպագութիւն ընէ:

Հ. Քահանայն սուրբ խորհուրդը բարձրացուցած ժամանակն քնն կասէ.

Պ. «Իսրայէլիս արքայ». կամ որ նոյն է (ըստ այլ ձեռագրաց) «Սրբաբնիկ արքայ». այսինքն այս սուրբ խորհուրդը ամենասուրբ մարմինն եւ արիւնն է Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի:

Հ. Ժողովուրդը քնն կերպով կընէ երկրպագութիւնը.

Պ. Այս սրտաշարժ խօսքերս ասելով դըպրաց բերնովը. «Միայն սուրբ» միայն Տէր, Յիսուս Քրիստոս իմաստ Աստուծոյ Հօր». այսինքն դու միայն ես Տէր մեր՝ Յիսուս Քրիստոս իմաստ Հօր Աստուծոյ:

Հ. Քահանայն քնն կերպով կընծայէ սուրբ պատարագը ամենասուրբ երրորդութեան.

Պ. Առաջ երից անձանց զատ զատ օրհնութիւն կուտայ՝ ասելով, Օրհնեալ Հայր սուրբ Աստուած նշնարիս. — Օրհնեալ Որդիդ սուրբ Աստուած նշնարիս. — Օրհնեալ Հոգիդ սուրբ Աստուած նշնարիս: Յետոյ առ ամենասուրբ երրորդութիւնն կասէ. Օրհնութիւն եւ փառք Հօր եւ Որդոյ եւ Հոգոյն արքայ. այժմ եւ միշտ եւ յաիսեանս յաի-

սեակց. ամեն»: Դպիրներն ալ կկրկնեն նոյն փառատութիւնը երգով:

Հ. Այն միջոցին քահանայն քնն աղօթք կընէ ծածուկ.

Պ. Կիրնդրէ ի Քրիստոսէ շնորհք իրենն եւ բոլոր ժողովրդեան՝ որ արժանապէս հաղորդուին նորա անարատ մարմնոյն եւ պատուական արեանը, ասելով

„Նայեաց Տէր մեր Յիսուս Քրիստոս յերկնից իսրբութենէ քումմէ: Եւ յարոոյ փառաց բազառութեան քոյ: Եկ իսրբել եւ իկեցոցանել գմեզ, որ ընդ Հօր նստիս եւ աստ պատխարագիս: Արժանի արա տայ մեզ յանարատ մարմնոյ քումմէ եւ իպատուական արենէ, եւ իձեռս մեր ամենայն ժողովրդեանս“:

Յետոյ երկրպագութեամբ կհամբուրէ սեղանը, եւ սուրբ մարմինը կառնու ամբողջ կընկզմէ անապական արեանը մէջ՝ ի նշան սուրբ մկրտութեան քրիստոնէիցս, եւ կասէ.

„Տէր Աստուած մեր որ կոչեցեր գմեզ յանուն միածնի Որդոյ քո քրիստոնեայս, եւ շնորհեցեր մեզ մկրտութիւն հոգեւոր պաշտօնական իրողութիւն մեղաց, եւ արժանի արարեր գմեզ հաղորդիլ սուրբ մարմնոյ եւ արեան Միածնի քո: Եւ այժմ աղաքեմք գրեզ Տէր, արա գմեզ արժանի ընդունել գտուր իսրբութեամբ գայս մեզ իմեղաց բողոքիս. եւ գոհութեամբ փառաւորել գրեզ ընդ Որդոյ եւ ընդ սրբոյ Հոգոյդ. այժմ եւ“:

Հ. Ի՞նչ խորհուրդ ունի քահանային դառնալը առ ժողովուրդն՝ սուրբ Խորհուրդը ձեռքը բռնած.

Պ. Ինչպէս որ այն միջոցին ասած խօսքերէն եւս կտեսնուի, այն գեղեցիկ արարողութեան միտքն է՝ շարժել ժողովրդեան ջերմեռանդութիւնը առ սուրբ Խորհուրդն եւ հաղորդուելու փափաքը յորդորել:

Հ. Ո՞րն են այն խօսքերը.

Պ. ,, Իսուրբ խօսքը պատուական մարմնոյ եւ յարենէ Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի ճաշակեցուք սրբութեամբ, որ իջեալ իյերկնից բաշխի իմիջի մերում: Սա է կեանք, յոյս, յարութիւն, քառութիւն եւ բողոքիւն մեզաց: Սաղմոս ասացէք Տեառն Աստուծոյ մերոյ. սաղմոս ասացէք երկնաւոր բազաւորիս մերում անմահի, որ նստի իկառս քրովբեականս“ (*):

Հ. Քահանային եւ ժողովրդեան սուրբ խորհուրդը ճաշակելը կամ հաղորդուելը ինչ արարողութեամբ կլինի.

Պ. Առաջ սարկաւազը կը քարոզէ քահանային ետքի խօսքերուն իմաստովը թէ

,, Սաղմոս ասացէք Տեառն Աստուծոյ մերոյ, ղպիրք, ձայնիւ քաղցրութեամբ զերգս հոգեւորս: Զի սմա վայելի են սաղմոսք եւ օրհնութիւնք, ալեւուք եւ երգք հոգեւորք: Պաշտօնեայք, հանդերձ երգովք սաղմոս ասացէք, եւ զՏէր յերկինս օրհնեցէք“:

Դպիրները կերպեն այս հին եւ գեղեցիկ երգը.

(*) Հին եւ ընտիր գրքազրաց մէջ այսպէս կկարդացուի. « Սա է կեանք, յոյս յարութեան, քառութիւն եւ բողոքիւն մեզաց » բայց սովորական ընթերցուածին իմաստն այ նոյն է:

,, Քրիստոս պատարագեալ՝ բաշխի իմիջի մերում. ալեւուիս:

,, Զմարմին իւր տայ մեզ կերակուր, եւ սուրբ գարինն իւր ցօղի իմեզ. ալեւուիս:

,, Մատիք առ Տէր եւ առեք գլոյս. ալեւուիս:

,, Ճաշակեցէք եւ տեսէք զի քաղցր է Տէր. ալեւուիս:

,, Օրհնեցէք զՏէր յերկինս. ալեւուիս:

,, Օրհնեցէք զնա իբարձունս. ալեւուիս:

,, Օրհնեցէք զնա ամենայն հրեշտակք նորա. ալեւ.:

,, Օրհնեցէք զնա ամենայն զօրութիւնք նորա. ալեւ“:

Իսկ քահանայն նոյն միջոցին սուրբ մարմինը ձեռքը բռնած՝ կասէ.

Զձր օրհնութիւն կամ զձր զօրութիւն իվերայ հացիս եւ բաժակիս ասացուք: այլ Յիսուս, գրեզ միայն օրհնեմք հանդերձ Հարբը եւ ամենասուրբ եւ բարեբար Հոգւովդ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից: ամեն“:

Յետոյ չորս կտոր կրեկանէ եւ բաժակին մէջ կձգէ՝ ասելով. «Լուռնն Հոգւոյն արքոյ»:

Հ. Այս խօսքին իմաստն ինչ է.

Պ. Երկու նշանակութեամբ կրնայ հասկըցուիլ մէկը այս՝ թէ »Սուրբ պատարագին խորհուրդը այս տեղ Հոգւոյն սրբոյ արգեցութեամբը կատարումը կառնուլ»: Միւսն ալ այս՝ թէ «Ինչպէս որ Քրիստոս Տէրն մեր խաչին վրայ Առեւնայն ինչ կասարեալ է ասելով՝ խոնարհեցոյց գլուխն ու աւանդեց սուրբ հոգին, նոյնպէս եւ այժմ՝ խորհրդական մահուամբ կկատարուի Հոգւով սրբով խաչին վրայ մատուցած պատարագը»:

Հ. Քահանայն ինչ պատրասուութիւն կընէ ճաշակուելու համար.

Պ. Առաջ երեք աղօթք կասէ առանձնաբար առ Հայր եւ Որդին միածին. յետոյ ինքզինքը կտեառնագրէ, սուրբ Հաղորդութենէն կխընդրէ իրեն՝ ժողովրդեան եւ բոլոր աշխարհիս համար զանազան շնորհք եւ ողորմութիւն, եւ իւր թշնամիներուն ու զինքը ատողներուն մեղացը թողութիւն, եւ ահիւ եւ դողութեամբ կճաշակէ սուրբ մարմնէն եւ բաժակէն ասելով.

„ Հաւատով հաւատամ յամենասուրբ երրորդութիւնդ ի Հայր եւ Որդի եւ ի Հոգի սուրբ: Հաւատով ճաշակեմ զսուրբ եւ զկենդանաբար եւ զփրկագործ մարմինս քո Քրիստոս, Աստուած իմ Յիսուս, իրողութիւն մեղաց իմոց: Հաւատով ըմպեմ զսրբարար եւ զմաքրիչ արիւնս քո Քրիստոս, Աստուած իմ Յիսուս, իրողութիւն մեղաց իմոց: Մարմին քո անապական լիցի ինձ իկեանս: Եւ սուրբ արիւն քո իքսուսութիւն եւ իրողութիւն մեղաց“:

Հ. Սարկաւազն ալ կհաղորդուի թէ ոչ.

Պ. Ըստ կարգին պէտք է քահանայէն ետքն ալ սարկաւազը հաղորդուի, թէպէտ եւ այժմ՝ շատ տեղ այս գովելի սովորութիւնը դադրած է.

Հ. Ժողովուրդը ինչ կերպով կհաղորդուի.

Պ. Սարկաւազը բարձր ձայնով կասէ ժողովրդեան՝ վարագոյրը բանալով. »Երկխոյն եւ հաւատով յառաջ մասիփ եւ սրբութեանք հաղորդեցարո՛ք“:

Դպիրները պատասխան կուտան սաղմօսին խօսքերը. «Աստուած մեր եւ Տէր մեր երեւեցաւ մեզ. օրհնեալ եկեալ սևուաւք Տեսուն»:

Եթէ արժանաւորը կան՝ կհաղորդուին, եւ այն միջոցին դպիրները խորհրդաւոր շարական կամ տաղ մը կերգեն:

Յետոյ քահանայն սուրբ ընծայիւք կխաչակնքէ ժողովրդեան վրայ ու կասէ.

„ Կեցո Տէր գծողովորդս քո, եւ օրհնեալ գժառանգութիւնս քո. հովուեա եւ բարձրացո զսոսա յայսմմեռեմ մինչեւ յաւիտեան“:

ԳՈՇՈՒԹԻՒՆ.

Հ. Ճաշակմանէն ետեւ ինչ արարողութիւն կայ.

Պ. Վարագոյրը, մանաւանդ փոքր վարագոյրը (ուր որ կայ) կքաշուի, եւ քահանայն առանձին, դպիրքն ալ երգով գոհացողական աղօթքներ կընեն, ինոյն յորդորուելով եւ սարկաւազին խօսքերէն.

Հ. Դպիրներուն երգած առաջին գոհուութիւնը սրն է.

Պ. „ Լցաք իբարութեանց քոց Տէր, ճաշակելով զմարմին քո եւ զարիւն. փառք իբարձունս կերակրողիդ զմեզ: Որ հանապազ կերակրես զմեզ, առաքեա իմեզ զհոգեւոր քո զօրհնութիւնդ. փառք իբարձունս կերակրողիդ զմեզ“:

Հ. Քահանայն ինչ աղօթք կընէ ծածուկ.

Պ. Գոհանամք գրեն հայր ամենակալ, որ պատրաստեցեր մեզ նաւահանգիստ սուրբ զեկեղեցի, տաճար սրբութեան, ուր փառարանի սուրբ Երրորդութիւնդ. ալելուիա:

„ Գոհանամք գրեն Քրիստոս բազաւոր՝ որ պարգեւեցեր մեզ կենդանութիւն կենարար մարմնով եւ արեամբ քով սրբով շնորհեա գթաութիւն եւ զմեժ գողորմութիւն. ալելուիա:

„ Գոհանամք գրեն Հոգիդ ճշմարիտ, որ նորոգեցեր սուրբ զեկեղեցի. անարատ պահեա հաւատով Երրորդութեանդ, յայսմհետէ մինչեւ յաւիտեան. ալելուիա“:

Հ. Սարկաւազը ինչ խօսքերով կյորգորէ գժողովուրդը իգոհացողութիւն.

Պ. „ եւ եւս խաղաղութեան գՏեր աղաչեսցուք: Եւ եւս հաւատով ընկալեալք յաստուածային սուրբ՝ յերկնային՝ յաման՝ յանարատ եւ յանապական խորհրդոյս, գՏեառնէ գոհացարուք“:

Հ. Դպիրներուն երգած երկրորդ գոհութիւնը սրն է.

Պ. „ Գոհանամք գրեն Տեր, որ կերակրեցեր զմեզ յանմահական սեղանոյ քո, բաշխելով զմարմինդ եւ զարիւնդ իփրկութիւն աշխարհի եւ կեանք անձանց մերոց“:

Հ. Պատարագին վերջի հանդիսաւոր ազօթքը սրն է.

Պ. «Որ օրհնես զայնոսիկ» ազօթքը, զոր վարագուրին բացուելէն ետեւ կասէ քահանայն՝ սուրբ աւետարանը ձեռքը բռնած.

„ Որ օրհնես զայնոսիկ՝ որք օրհնեն գրեց Տեր, եւ սուրբ առնես զյոսացեալս իքեզ. կեցո գժողովուրդս քո

Դուս որ գրեց օրհնողները կօրնես՝ Տեր, եւ սուրբ կրնես զանոնք որ իրենց յոյսը իքեզ դրած են, փրկէ քու

եւ օրհնեա գժառանգութիւնս քո. զյրումն եկեղեցոյ քո պահեա: Սրբեա գոսոս որք ողջունեցին սիրով զվայելչութիւն տան քո: Դու զմեզ փառաւորեա աստուածային գօրութեամբ քով, եւ մի բողոյր զյոսացեալս իքեզ: Զխաղաղութիւն քո պարգեւեա ամենայն աշխարհի, եկեղեցեաց, քահանայից, բազաւորաց քրիստոնէից, եւ զինուորեալ մանկանց նոցա եւ ամենայն ժողովրդեանս: Զի ամենայն տուրք բարիք եւ ամենայն պարգեւք կատարեալք իվերոստ են իջեալ առ իքեն, որ եւ Հայր լուսոյ, եւ քեզ վայելե փառք, իշխանութիւն եւ պատիւ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամեն“:

ժողովուրդդ եւ օրհնէ քու ժառանգութիւնդ. քու եկեղեցիդ ամբողջ եւ անասան պահե: Սրբէ եւ մաքրէ իմեղաց այս քու ժողովուրդդ որ սիրով եկաւ ողջունեց քու տաճարիդ փառաւորութիւնը: Դուս փառաւորէ զմեզ քու աստուածային գօրութեամբդ. եւ ձեռք մի բողոյր զմեզ՝ որ քու վրազ դրած եմք մեր յոյսը: Դու խաղաղութիւնդ պարգեւէ բոլոր աշխարհիս, եկեղեցիներուն, քահանաներուն, քրիստոնեայ բազաւորներուն եւ նոցա զինուորներուն եւ բովանդակ այս ժողովրդեանս: Վասն զի ամեն տեսակ բարի տուրք եւ ամենայն կատարեալ պարգեւք քեզմեն կիջնեն, այսինքն վերեն, ո՞վ Հայրդ լուսոյ, եւ քեզ կվայելե փառք, եւ այն:

Հ. Դպիրները ինչ երգով կվերջացնեն իրենց փառաբանութիւնները.

Պ. Սաղմոսին այս տունը երեք անգամ կըրկնելով «Եղիցի ակուն Տեսուն օրհնեալ յայսմհետէ միևչեւ յաւիտեանս»:

Հ. Ի՞նչ կհշանակեն քահանային այն խօսքերն որ կասէ՝ առ ժողովուրդը գառնալով.

„ Կատարումն օրինաց եւ մարգարեից զոս եւ Քրիստոսս Աստուած Փրկիչ մեր, որ լցեր զամենայն հայրակամ տնօրէնութիւնս քո. լից եւ զմեզ Հոգւովդ քով սրբով“:

Պ. Ասել կուզէ թէ «Սուրբ պատարագը այն ատեն արժանապէս մատուցած կլիինիմք՝ երբոր Հոգւով սրբով, եւ նորա ամենայն շնորհքներովը լցուիմք. ուստի զայն կխնդրեմք քեզմէ Քրիստոս Փրկիչ մեր».

Հ. Վերջին աւետարանին ընթերցմունքը ինչ խորհուրդ ունի.

Պ. Թէպէտ եւ այն աւետարանը պատարագին հետ անմիջական կապակցութիւն մը չունի՝ բայց ինչպէս որ եկեղեցական պաշտամանց եւ խորհրդակատարութեանց մեծ մասը աւետարանով կվերջանան, նոյնպէս եւ սուրբ պատարագը աւետարանով կվերջացնեմք, որ իմացուի թէ Քրիստոսի Տեառն մերոյ կենարար վարդապետութեամբը կըսկսիմք եւ կաւարտեմք մեր ամենայն հոգեւոր գործերն ու աղօթքները:

Հ. Ինչո՞ւ համար սովորաբար իբրեւ վերջին աւետարան՝ Յովհաննոս առաջին գլուխը կկարդացուի.

Պ. Գլխաւորապէս մէջի այն խօսքին համար որ կասէ. «Եւ Բանն մարմին եղեր եւ բնակեաց իմեզ». որ կնշանակէ թէ կհաւատամք որ Բանն Աստուած, որ յարգանքի ամենա-

սուրբ Կուսին մարմին եղաւ, այսինքն մարգացաւ ու մեր մէջ ընակեցաւ, նոյն կուսածին մարմնովը պատարագեցաւ իխաչին, եւ պատարագի խորհրդովը ամէն անգամ կնորոգուի նորա ներկայութիւնը մեր մէջ՝ ինչպէս որ այսօր եւս նորոգուեցաւ:

Հ. Ժողովուրդը ինչ կերպով կարձակուի.


Պ. Սարկաւագին քարոզութեամբը քահանային օրհնութիւնն ընդունելէն ետեւ՝ կմտտենայ կհամբուրէ նորա ձեռքի սուրբ աւետարանը ինչան հաւատոյ, եւ ապա օրհնեալ նշխարէն մաս մը կառնու ու կերթայ փառք եւ գոհութիւն տալով Աստուծոյ: Այն միջոցին զպիրքը կերգեն «Իսկ պարծեսցի ակնն իւր» սաղմոսը, կամ ուրիշ խորհրդաւոր տաղ մը: Իսկ քահանայն բոլոր ժողովուրդը արձակելէն ետեւ կգառնայ գէպ խեղանք, երեք անգամ երկրպագութիւն ընելով կասէ. «Տէր Աստուած Յիսուս Քրիստոս, ողորմես ինձ». եւ կերթայ աւանդատունը, զգետնները կհանէ:



Յ Ա Ն Կ Գ Լ Խ Ո Յ

| | <u>Էջ.</u> |
|---|------------|
| Նախագիտելիք | 1 |
| Զգեստք | 3 |
| Ժամուց կամ Յիշելիք | 6 |
| Աւուրք եւ ժամ Պատարագին | — |
| Ընդնանուր կարգ եւ աղօթք Պատարագին | 8 |
| Աղօթք զգեստաւորութեան քանանային | 10 |
| Սկզբնաւորութիւն Պատարագին | 18 |
| Սպաս ղնել եւ խնկարկութիւն | 24 |
| Ժամամուտ | 31 |
| Երեքսրբեան փառարանութիւն | 35 |
| Ընթերցում, Աւետարան եւ Հաւատամք | 40 |
| Վերաբերութիւն | 48 |
| Ողջոյն | 57 |
| Մրբագործութիւն | 61 |
| Կանոն Պատարագի | 66 |
| Յիշատակութիւն | 73 |
| Ճաշակումն | 79 |
| Գոհութիւն | 87 |





Դիմել 50 ֆռի. արժույթ.



Handwritten text in blue ink, possibly a date or code, including the number 0027500.

« Ազգային գրադարան »



NL0027500

